


L. Breyer Nach
Champagne
Wrocław Bydgoszcz



1934

ստարակութիւն « ՀՈՐԻԶՈՆ » Գրատան թիւ 15

— ՊԱՏՐՈԳՐԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՅԱՔ ԹԻՒ 4 —


ԽՈՆ ՃԵՐՍՀԵԱՆ

ԺԹ. ԳԱՐՈՒ ՀԱՅ ՄԵԾԱՏՈՒՆԸ



ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՄԻՐԱՅ ՊԵԶՃԵԱՆ

Կենսագրական ճամասութ վերլուծում մը
Անոր մահուան Հարիւրամեակին առթիւ
(1854 — 1954)



ազգական գրադարան
Մ Ա Ր Ա Յ Ց Լ

1954

— ՊԱՏՄԱԳՐԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ ԹԻՒ 4 —

Լեհոն ձերսչեսն

9(47925)4
Ժմ. ԳԱՐՈՒ ՀԱՅ ՄԵԾՍՏՈՒՆՔ
6-59

ան

4
33
74



ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՄԻՐԱՅ

ՊԵԶՃԵԱՆ

կենսագրական դիմեր

— Անոր մայուսան հարիւրամեակին առթիւ —

(1854—1954)

Հրատարակութեական հաստիքուն «Գրատան



10715-57 9-

20.06.2013

14323

3

3 U. S. U. 2 U. S. U. 6

Այսափսի մեծ բարերարի մը կեանքն ու գործը պատկերացնող գրքոյիներ Խէեւ ժամանակին հրատարակուած են, սակայն անոնց նշոյն խսկ չէ մնացած պար:

Եւ քանզի. բիւրիչս խաչուած ու նախատակ Հայկազն ցեղիս վերապրոյ զաւակները իրենց նախնեաց ազգօգուտ եւ ազգաշէն գործերով անմահացած մեծ դէմքերուն վրայ խօսող նմանօրինակ գրքոյկներէ զրկեալ կը մնան, մենք ու զեցինք փոքրիկ ծառայութիւն մը մատուցանել մեր ազգակի և մեն. ոսով. Ազգիս մեծանուն բարերար Յարութիւն այ Պէտք ի մասին իին ու նոր գրուածներէն օգտուելով ու սրակեցինք այս փոքրիկ հատորը:

Լիայրյս ենք, որ Ազգիս անզուգական եւ անմահ բարերար Պէզմեան Յարութիւն Ամբրայի Մահուան Հարիւրամեակին առթիւ լոյս ընծայուած սոյն կենսագրական գրքոյկը լաւագոյն ընդունելութիւն մը պիտի գտնէ մեր հոգովորդէն:



10715-57

Մարսէլի, 1934 Յունուար 13-26

Եպիսկոպոս

ԺԹ. ԴԱՐՈՒ ՀԱՅ ՄԵԾՍՏՈՒՆԸ

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՄԻՐԱՅԻ ՊԵԶՃԵԱՆ

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

Պէզճեանի ծնունդն ու պատանեկութիւնը .— « Գազագ
Արթին» առևտրական. Տիւզեան Յովհաննէս Զելչպի:

ԱՍՍՆԸԻՆՆԵՐՈՐԴ ԴԱՐՈՒ ամենամեծ ԱԶԳԱՅԻՆ
ԴԷՄՔՆ ու ԲԱՐԵՐԱՐԸ ինչպէս և Օսմանեան Պետու-
թեան մեծագոյն օգտակարութիւնը ցոյց տուող ՀԱՅԸ
եղող ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՄԻՐԱՅ. ՊէզճեԱՆ ծնած էր Կ, Պոլսոյ
մէջ, Եկնի-ԳԱՐՈՒ թաղը, 1771 տարւոյ Ապրիլ 10 ին,
ըստ Հին Տօմարի, և անդրանիկ որդին էր Կարսեցի Պէզ-
ճի ՊՈՂՈՍ ԱՂԱՅԻ. որ յետոյ ունեցաւ նաև երկու աղ-
ջիկներ ՄԱՐԻԱՄ և ՀԱՄԱՍՓԻՒԹ անունով:

Յարութիւն Պէզճեան հազիւ չորս տարի կրցաւ յա-
ճախել Գում-Գարուի մէջ նոր բացուող Մայր Դպրոցը,
և քիչ մը կարդալ-գրել սորված՝ հայրը զայն մետաքսա-
վաճառի Ֆը քով աշկերտ տուաւ, որպէսզի առևտուրի և
շուկայիկ կեանքի մէջ զարգանայ: Այդ ատեն Յարու-
թիւն տաներկու տարեկան էր:

Յարութիւն, առեւտրական ասպարէզին մէջ շուտով
ցոյց տուաւ մեծ ընդունակութիւն: Կարճ ժամանակի մը
ընթացքին արդէն շահեցաւ ուղղամիտ, խոստմնապահ,
գործունեայ, խոհական և կենցաղագէտ անձի մը անունը:
Տասներկու տարի յետոյ, Պէզճեան հաստատեց մետաք-
սի սեփական վաճառատուն մը, և օրէ օր զարգացնելով
իր գործը, յարգելի և սիրելի գարձաւ առեւտրական ՀՀ-
րապարակի վրայ, և ամէն ազգէ իր յաճախորդներուն:
Այլեւս ամենուն ծանօթ էր Պէզճեան Պօղոս աղայի որ-
դին. Գ. Ա. Զ. Ա. Յ. Ա. Թ. Ի. Ն. ը:

Գազագ Արթին Սատուածավախ, բարեպաշտ, ջերմեռանդ հաւատացեալ և բարի քրիստոնեայ մը ըլլալով, ամէն առաւօտ գործի երթալէ առաջ եկեղեցի երթալ և երկու ծունկ աղօթել պարտականութիւն կը համարէր, և շնորհակալ կ'ըլլար Սատուծոյ՝ որ իրեն կը պարգեւէր խելք, իմաստութիւն, առողջութիւն։ Այսպէս էին նաեւ մեր հայրերն ու մայրերն ալ այդ երանելի՛ շրջաններուն։

Յարութիւն եօթը տարի Ս. Կարապետի յատուկ եղող պահքերը ըռնելէ յետոյ, կեսարիոյ սքանչելագործ Սուրբ Կարապետի Վանքը ուխտի գնաց։

Այսպէս, օրէ օր, ապրուէ տարի յառաջիմութեամբ փայլեցաւ Գազագ Արթին, ի պարծանս իւր ծնողաց։

Պէտքան Պօղոս աղա իր գաւկին յաջողութիւններն և բարի համբաւը երկար ժամանակ տեսնել ու վայելելէ յետոյ, գոհունակ սրտով իր մահկանացու կեանքը կընքց։ Այսուհետեւ Յարութիւն եղաւ իր մօր և երկու սիրելի քոյրերուն հոգածու խնամակալը։

Նոյն ժտմանակուայ նշանաւոր Հայերէն Տիեզեսն ՅՈՎԱՆԻԿՈՒ ԶԵԼԷՊԻ Եւրոպայէն ներածուած բենեզի և մետաքսի մաքսը Օսմ. Տէրութենէն վարձած ըլլալով, Գազագ Արթինը այդ գործին վրայ հակիչ և գործակալ կարդեց։ Պէտքան հաւատարմարար ծառայեց իր տիրոջ, և մեծ շահեր ապահովեց անոր, որով, իր համբան ու աղեցութիւնը հետզհետէ զօրացաւ նաեւ կառավարական շրջանակներու մէջ, և վստահելի դարձաւ ամենուն։

Պէտքան իր Մարիամ քոյրը հարսնացուց Յովհաննէս Նուրեան աղայի հետ, իսկ Համասփիւոը՝ Մերկէրեան Գէորգ աղայի հետ, և զանոնք գործակալ կարգեց իր նոր հաստատած բենեզի և մետաքսի վաճառատան։

Նոյն միջոցներուն, Օսմաննեան Տէրութիւնը ներքին ծանր խոռվութեանց մասնուած էր։ Այս խոռվութեանց պատճառն ա՛յն էր որ Սուլթան Սէլիմ Գ. ձեռնարկած էր

ներքին և զինուորական բարեկարգութեան։ Սուլթանի նպատակն էր բանակը կազմակերպել Եւլուզական նորու գոյն ծեւով, և վերջ տալ Եէնիչէրիներու առանձնաշնորհ հեալ զինուորականութեան, որ այլեւս եղկրին և Տէր թեան համար կործանաբար փորձանք մը դարձած էր։

Հին Թուրքերը, իւլէմաները (իսլամ կրօնական բարձր անձեր) արդէն չակառակ ըլլալով Երկրին մէջ աճոյ օտար, մանաւանդ այդ ատեն բաւտկան զօրաւոր եղու ֆրանսական ազգեցութեան և «Խոլամական Շէրիաթ»ին դէմ եղող բարեկարգութեանց, առիթէն օգտուելով, ԵլՆիչէրիները Սուլթանին դէմ գրգռեցին։

1807 տարւոյ Մայիս 28ի Ուրբաթ օր Եէնիչէրինէրը ապստամբեցան, և իրենց պետերէն Գապագձը Օղու կ զիսաւորութեամբ կայսեր պալատը պաշարեցին։ Անոնց Սուլթանէն պահանջեցին որ բոլոր նախարարները իրեն յանձնէ։ Սէլիմ իր անձը փրկելու յոյսով ընդունեց այդ պահանջքը, և 17 աւագանիներ յանձնեց Գապագձը-Օղուի։ Եէնիչէրիք անմիջապէս զիսաւորեցին այս օտարու սէր անհաւատարիմ Փաշաները։ Յաջորդ օր, Եէնիչէրիք կրկին խուժեցին պալատ, Սուլթան Սէլիմը գահէն վասանելով բանտարկեցին, և անոր տեղ Սուլթան հոչակ ցին Սէլիմի հօրեղորորդի ՄՈՒՍԹԱՖԱԾԱ. Դ. Պ.

Անշուշտ, երբ երկրին մէջ խոռվութիւններ ծագած են և իշխանութիւնը կը գտնուի Եէնիչէրիներու ծեռք որոնք առանց պատիժ կրելու վախի, սանձարձակօրէն ամէն չարիք կը գործէին կարելի է երեւակայել թէ ինչ ծանր տագնապի մատնուած կրնան եղած ըլլալ հպատակ ոչ-մահմետական տարրերը։

Եէնիչէրիք Սուլթան Մուսթաֆալի գահը զօրացն լու և բոլոր ժողովուրդին վրայ սարսափ ձգելու համար, կ'որոշէն հպատակ Հայ, Յոյն, Հրեայ, ժողովուրդներէն մէյմէկ նշանաւոր մարդ հրապարակաւ կտոր կտոր ընել։

Այսպէս, Հայոցմէ կ'ընտրեն Նիգամ Ուստառը կոչուող հացազործ Յարութիւն Ամիրան, Հոռվմէական Հայոցմէ Տիւգեան Յովհաննէս Զելէպին, Յոյներէն՝ զինեաբան Թոտորաքին, իսկ Հրեաներէն՝ Շապճի Մուսինը:

Եէնիչէրիները իրենց դատաւորէն այս մահապատիճները հաստատող հրամանագիրը առնելով կ'երթան էթ-Մէյտան, որպէսզի մահապարտներն ալ հոն բերելով բուրո ժողսվուրդին առջեւ մահապատիժը գործադրեն:

Այս քատմնելի լուրը կայծակի արագութեամբ մայրագաղաքին մէջ տարածուեցաւ, և ժողսվուրդը խորապէս յուզուեցաւ: Սարսափի մատնուեցան մանաւանդ խեղճ ու անմեղ մահապարտները և անոնց պարագաները, որոնք աղի արցունքներ թափելով վայրկեանէ վայրկեան կըսպասէին վճոին գործադրումին:

Երբ Յարութիւն Պէզճեան այս լուրը իմացաւ, դողելաւ, բայց ամփոփեց իր ուժերը, և առանց ժամանակ կորմնցնելու զնաց իր քերայլ Յովհաննէս աղա Նուրեանի մօտ, որ խիստ ծանօթ և բարեկամ էր Եէնիչէրիներու պետերէն Գ.Յ.Չ.Օ.Ն.Ճ.Հ Հ.Ճ.Ի Մ.ՈՒ.Ս.Թ.Ս.Ֆ.Ս.Յ.Յ.Յ. Յ. Պէզճեան Նուրեանի պարզեց ինդիքը որուն դեռ անգիտակ էր ան, և երկուքը ճար մը գտնելու մասին կարճ խորհրդակցութիւն մը ունենալէ քերջ, զացին ուղղակի էթ-Մէյտան, և գտնելով Գաղանճը Հաճի Մուսիթափան, առանձնացան զօրանոցին սենեակներէն մին, ուր Պէզճեան արտասուալից աչօք խօսեցաւ անոր այս չորս մահապարտներուն անմեղութեան վրայ, և բազմահայց թախանձանօք ինսպրեց անկէ ներել անոնց, և չթափել անոնց անպարտ արիւնը:

Գաղանճը Հաճի Մուսիթափա իւշատ դաժւն, անողորմ և եղենագործ մարդ էր: Պէզճեան մէծ նուէր և առատ ոսկի խոստացաւ անոր, այդ չորս անմեղներուն զէմ արձակուած մահավճիոր բեկաննել տալու համար:

Այս աղեբսանքին և առատ ոսկիներու խոստումին Հաճի Մուսիթափա չկարողացաւ դիմանոլ, հաւանեցաւ. և սենեակէն դուրս ելլերով զնաց մօտակայ թէրթիպ ձամիսին, ուր իր ընկերները գտնելով համոզեց զա, սոնք, որ ներուի մահապարտներուն: Պետերը համաձայնելով պատուեցին վճարդիրը, և բոլոր ժողովրդեան մէջ մունետիկ կանչել տալով յայտաբարեցին թէ:

— Այն չորս անմերը՝ գորմնք սպաննելու պատրաստուած էինք, լաւ ստուգեցինք որ մահուան արժանի բան մը չեն ըրած. որով, ի շնորհս Եէնիչէրի թագին, թոյլ կ'ուտամք որ անոնք ապրին:

Ի՞նչ ազնիւ և վսեմ զգացում էր՝ զոր ցոյց տուաւ Յարութիւն Պէզճեան, չարչարալից մահուանէ փրկելով ո՞չ միայն իր երկու անմեղ և հարուստ ազգակիցները, այլ և, Յոյն և Հրեայ երկու հայրենակիցներն ալ:

Պէզճեան և Նուրեան իրենց խորին շնորհակալութիւն. նը յայտնելով Գաղանճը Հաճի Մուսիթափայի, մեկնեցան զօրանոցին: Պէզճեան ուղղակի շտապեց իր տիրոջ Տիւգեան Յովհաննէս Զելէպիի տունը, և սրափ անհուն ուրախութբամբ անոր հազորդեց փրկութեան աւետիսը:

Յովհաննէս Զելէպի, որ սաստիկ ահ ու դողի մատնուած լալահառաջ կ'աղօթէր Աստուծոյ, և բոպէ առ բոպէ անօրէն գահճաց գալստեանը կըսպասէր. Պէզճեանի բերած այս բերկրասիթ լուրը, և անոր կատարած ջանքերուն մանրամասն պատմութիւնը լսելով մեծապէս ուրախացաւ և փառք տուաւ Աստուծոյ՝ որ զիրենք փրկեց այս յանկարծահաս մահէն: Իսկ Պէզճեանի ևս իր շնորհակալութիւնն ու երախտապարտութիւնը յայտնելով, գովեց անոր տիրասէր, հաւաաարիմ և անձնուէր ծառայութիւնները, վարձատրեց զայն, և իր մօտ կանչելով իր վեց զաւակները. Գրիգոր, Սարգս, Կարապետ, Միքայէլ, Յակոբ, Պօղոսը, Պէզճեանիներկայութեան անոնցըսաւ,

Յարութիւնի կատարած մեծագոյն մարդասէք բարերա-
րութեան մանրամասնութիւնները, և աւելցուց,

— Արդ, ինչպէս որ դուք իմ զաւակներս էք. այնպէս ալ
այս Պէղճեանը իմ զաւակս է եւ ձեր ալ եղբայրը: Ուստի,
յատկապէս կը պատուիրում ձեզ, որ իմ մահէս վերջ դարձեալ
եղ քօր տեղ պիտի դնէք ասի, եւ անոր խրատներուն ուշ
դնելով իրահանդիներուն պիտի հետեւիք, վասնզի, խոհական,
ուշիմ, հեռատես եւ բարեսիրտ մարդ մըն է, եւ ամէն բանի
մէջ յաջողակ:

Չելէպիին որդիները խիստ լաւ տպաւորուեցան իրենց
հօր խօսքերէն և հնազանդելով անոր պատուէրին՝ այ-
նուենետե սկսան եղբԱՅՐ կոչել Պէղճեանը, և իրենց բո-
լոր գործերուն մէջ ստէպ անոր խորհուրդին դիմեցին:
Սակայն, այս պատուիրանապահութիւնը Յովհ. Չելէպիի
մահէն վերջ երկար չտեւեց: Ուրիշներու չար նախանձը
օր մը պղտորեց Տիւզեան հարազատաց միտքը, և պատ-
ճառ դրձաւ ամենատխուր աղէտներու և ծիւզեանց կոր-
ծանման, ինչպէս յետոյ պիտի տեսնենք:

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ.

— | —

Պէղճեանի ուղղամիտ գործունէութիւնն զրուագ մը.—
Առաջին բարեկործութիւնը, Գարթալ գիւղի Պէղ-
ճեան Վարժարնին, եկեղեցոյ և աղբիւրին
շինութիւնը.— Երուսաղէմի Հայոց Վահ-
քին իրաւանց պաշտպահութիւնը,
Պէղճեան արքունի փողերա-
նոցի պաշտօնեայ կըլլայ:

Պէղճեանի բարեսիրտ և աղնիւ վերաբերումն ու հա-
ւատ սրիմ ծառայութիւնները, Տիւզեան Չելէպիին և Պէղ-

ճեանի միջեւ անքակտելի կապ մը ստեղծեց, որ օրէ օր
աւելի զօրացաւ շնորհիւ Պէղճեանի նորանոր հաւատա-
րիմ և տիրասէք բազմաթիւ ծառայութեանց, որոնցմէ մին
է հետեւեալ դէպքը :

ԵՇՆԻՀԵՐԻՆԵՐՈՒ կողմէ սպաննուած 17 (ըստ Ա. Պերճ
Փափաղեանի 12) նախարարներու բոլոր ինչքը հրապա-
րակաւ ի վաճառ հանուելու արքունի հրաման ելաւ, որ-
պէսզի անոնց պարտքերը հաւառցուին, և մնացեալըյար-
քունիս գրաւուի: Տիւզեան ևս անոնց ամէն մէկէն քիչ
թէ շատ առնելիք ունենալով, զայդ հաստատող մուր
հակները յանձնեց իր գործակառար Պէղճեանի, որպէսզի
աճուրդին մասնակցելով գանձէ զանոնք:

Յարութիւն յաջողեցաւ շատ մը թանկարժէք պատ-
մանդներ և չնդկական շալեր ստանալ պարտամուրհակ-
ներուն փոխարէն: Յովհաննէս Չելէպի աղամանդները պա-
հեց, լաւ շահով ծախսելու համար գանոնք, վասնզի, Սուլ-
թանին և նախարարներուն համար խիստ յաճախ այդ
տեսակ զարդեղնները կը փնտուեին խսկ ցփսիները-շալ-
ուզեց ծախսել, իր պարտքերը տալու համար: Տիւզեան,
200.000 զրուշ փոխ առած էլ Պապայեան Մ. Կարապէտ
աղայէն: Յարութիւն ուզեց համոզել կարապէտ աղան,
որ այդ ցփսիները առնէ պահանջքին փոխարէն, հաւաս-
տելով թէ միշտ կը փնտուեին ատոնք, և մեծ շահեր
ալ կ'աղահովեն: Պապայեան մերժեց այս առաջարկը:
Սոոր վրայ, Պէղճեան հնարք մը մտածեց թէ իր բարեկամ
կարապէտ աղան համոզելով շալերը անոր ծախսելու, և
թէ իր տէրը վրկելու համար այդ խոշոր պարտքէն: Յա-
րութիւն, արքունի «ՊԱԼԹԱՃԻ» ներէն հինգ անձեր իր
մօտ կանչելով անոնց պարդեւ խոստացաւ, և առաջար-
կեց որ երթան Պապայեանին սենեկակը և չնդկական ցփսի-
ներ փնտուեն, իբր թէ, արքունի պալատականաց համար
խիստ կարեւոր եղած ըլլան: Հինգ Պալթաճիները Պէղ-

ճեանի հրահանգին համաձայն, ճետդհետէ Պապայեանին երթալով չնդկաց ցփսի փնտոեցին, բայց հոն չգտնալով անկէ, բեկեալ արտիւ անոր հարցուցին թէ արդիօք ուրտեղ կրնան գտնելնման ցփսիներ: Այս փնտոտուքէն քաշալերուելով Պապայեան յաջորդ օր Յարութիւնին ուզեց ցփսիները: Յարութիւն առ երեսս գմկամակեցաւ-յայտնելով թէ ուրիշին արդէն ծախած է: Պապայեանի թախանձին վրայ յանուն բարեկամութեան իրը թէ հնարք մը գտած ձեւացուց. զանոնք գնել ուզողներու ձեռքէն առնելով կրկն իրեն բերելու համար: Ահա այսպէսով ո՞չ միայն պարտամուրհակները ետ առաւ, այլ և, կարեւոր գումար մալ բերաւ Տիւզեանին:

Պապայեան յետոյ հասկցաւ Յարութիւնին ըրածը ճարպիկ խաղ մը ըլլալը և խիստ զայրացաւ, բայց երբէք չի զջաց ցփսիները գնելուն վասնդի, քիչ ատենէն երբ Սուլթան Մահմուտ գահ ելաւ, այդպիսի ցփսիներ շատ փնտուեցան, և կարապետ աղա կրկնապատիկ շահով ծախեց զանոնք, ի բոլոր սրտէ ներեց Յարութիւնի, և գովեստով խօսեցաւ անոր իմաստութեան վրայ:

Նոյն միջոցներուն Պէղճեան օգափոխութեան գնաց մօաակայ ԳԱ.ԲԹԱ. գիւղը, ուր առարկայ եղաւ գիւղին չայ բնակչութեան ջերմ հիւրասիրութեան: Պէղճեան ուզեց վարձատրել զանոնք՝ բարեսրտութեան յիշատակ մը թողլով հոն: Ուստի հարցուց գիւղացւոց թէ ի ՞նչ բանի պէտք ունին: Գիւղացիք յայտնեցին թէ եկեղեցին քայքայուելու վրայ է, և իրենք կարող չեն նորոգելու: Ասկէ զատ դպրոց ալ չունին: և այդ պատճառաւ իրենց տղաքը առտուրնէ մինչև իրիկուն փողոցները կը դեգերին: Պէղճեան խոստացաւ գիւղացւոց բաղձանքը կատարել: Պոլիս դարձաւ, յաջողեցաւ Տիւզեանի միջոցաւ ձեռքերել Գարթափ ժամուն նորոգութեան և դպրոցի մը կառուցման ֆէրմանները, որով, Գարթալ դարձաւ ճարտա-

րապէտ Տէօվլէթ անուն Հայաղգիին ճետ, և ի հիմանէ իր քսակէն նորոգեց ժամը, և թէ շինեց դպրոց մը, յարակից ազբիւրով մը, ի մեծ ուրախսութիւն գիւղացւոց: Կոստանդնուպոլսոյ մէջ ծագած նոր յեղափոխութեանէ մը վերջ, Մուսթաֆա Դ. գահնկեց եղաւ Ռուսակուզի Պայրագտար Մուսթաֆա Փաշայի կողմէ, և Սուլթան հոչակուեցաւ ՄՄՀՄՈՒԾ երկրորդի (1808 Յուլիս 28), որու թագաւորութեան առաջին տարին գիւղուածով այրեցաւ Երուսաղէմի Ս. Յարութեան Տաճարը: Յոյները կաշառեցին մեծ Եպարքոս Քէ Օ Ր Ե Ո Ւ Ո Ւ Ֆ Փաշան, և Դամասկոսի Վալին: ու բռնութեամբ շինէցին զայն կորզելով Հայոց իրաւունքը: Բաց աստի, մեծագումար ոսկինով իրենց կողմ շահեցտն Քէօր Եռուսուփ Փաշան, և անոր միջոցաւ Սուլթանին խնդրագիր մատուցին ըսելով « Երուսաղէմի Ս. Յակոբայ Վանքը հին ատեն Յունաց կը պատկանէր, յետոյ Հայերը կաշառքի ուժով տէր դարձած են անոր: Այժմ, Սուլթանին արդարագատ կառափարութեանէն կը խնդրեն որ կրկն իրենց դարձուի այդ Վանքը, որուն համար պատրաստ են հազար քսակ նուիրելու արքունի զանձուն»:

Սուլթան Մահմուտ Բ. իմաստուն մարդ էր. շուտով կոայեց թէ զազանիք մը կայ այս զիմումին մէջ: Ուստի չաճապարեց որոշում մը տալ, այլ, հետամուտ եղաւ տեղեկութիւններ հաւաքել այս մասին:

Պէղճեան իմանալով այս լուրը, անմիջապէս զայն հաղորդեց օրսւայ Պատրիարք ՅՈՎՀԱՆՆԻՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԶԱՄԱՇՐՋԵՍՆ ի: Պատրիարքը իր կողմէ Յարութիւնը դրկեց Յովին. Զելէպիին մօտ, և ինդրեց անկէ որ իր հզօր աղղեցութիւնը ի սպաս դնէ Ազգին այս գէպքին մէջ: Զելէպիին, որ չայ կաթոլիկ հասարակութեան կը պատկանէր, սիրով ընդունեց Պտտրիարք Հօր Խընդրանքը, բայց, նկատելով որ Եպարքոս Փաշան

կը պատրաստուի Ռուսաց դէմ պատերազմի երթալ, լր-
ոեց առ այժմ։ Երբ Եպարքոսը քանի մը ամիսէն պա-
տերազմի գնաց և անոր փոխանորդեց փողերանոցի նախ-
կին վերատեսուչ ՇԱՔԻՐ ԱՀՄԵՏ ՓԱՇԱՆ, այն ատեն,
Տիւզեան Յովհաննէս Զելէպի ամէն ճիզ թափեց և յաջո-
ղեցաւ Շաքիր Փաշայի սիրտը Հայոց կողմը շահիլ, և,
իր մասնակցութեամբ գումարուած Լուսաւորչական ու-
կաթոլիկ Հայոց մեծամեծաց եղբայրական խան ժողո-
վին մէջ միաձայնութեամբ պատրաստուած աղերսազիր
մը Շաքիր Փաշայի միջոցաւ մատուցուեցաւ Վեհափառ
Սուլթան Մահմուտ Բ.ի., որով կը յայտնէին թէ Յու-
նաց Ազգը անիբաւորէն յափշտակել կ'ուզէ Ս. Տեղեաց
մէջ Հայոց ունեցած դարաւոր իրաւունքները, որոնք
հաստատուած են Երուսաղէմի տիրող ԷՕՄԷՌ ԽԱԼԻՖԱ-
ՅԻՆ (657 թուին Քրիստոսի), Եգիպտոսի ԱՍԼԱՀԵՏՏԻՆ
Սուլթանէն (1187), և Եգիպտացիներու ձեռքէն Երուսա-
ղէմը գրաւող Օսմանցւոց ԵԱՎՈՒԶ ՍՈՒԼԹԱՆ ՍԵԼԻՄԷՆ (1571), մասնաւոր Ֆէրմաններով։

Հայոց կրկնած բողոք-ինդրազրին զբայ, Սուլթան
Մահմուտ հրամայեց որ Շէյխ-իւլ-իսլամի Դուռը դատ ու-
դատանտան տեղի ունենայ, և անաշառ կերպով քննուե,
լով Հայոց և Յունաց իրաւական սոյն վէճը, վճիռը հա-
զորդուի իրեն։ Քանի մը ամիս տեսեց ինզիրին քննու-
թիւնը, և տրուած վճիռը՝ որ Հայոց ի նպաստ էր, հա-
դրդուեցաւ արքային։

Սուլթան Մահմուտ նոր Հրովարտակով մը հաստա-
տեց թէ « Սուլք Յակոբայ Վանքը Հայոց սեպհականու-
թիւնն է, և պէտք է մնայ այնպէս »։ Ասկէ զատ նոյն
Հրովարտակով ճշդեց նաեւ Ս. Երուսաղէմի ուխտասե-
ղիներուն ո՛ր ազգին պատկանիլը, Հայոց Յունաց
թէ Ֆրանկաց։

Հայոց մէծ ուրախութիւն պատճառեց այս յաջողու-

թիւնը։ Յովհաննէս Պատրիարք օրհնեց Տիւզեան ազգա-
տոհմը, ազգասէր Պէղճեանը, և Ազգին այս իրաւունքին
պաշտպանութեանը համար աշխատող ազգայինները։

Մետաքսի մաքսին վարձակալութեան պայմանաժամը
եւ լրացաւ, Յովհ, Զելէպի քննեց Պէղճեանի բոլոր հա-
շիւները, որոնք խիստ մաքուր գտաւ, ապացոյց հաւա-
տարիմ ծառայութեանց։ Զելէպին խիստ գոհ իր անձնը-
ւէր պաշտօնեայէն, զայն արքունի ՄՈՒԿՊԱՀԵՍՅԻ պաշ-
տօնեայ կարգեց, անոր թողով նաեւ իր տան տեսչու-
թիւնը։ Քիչ ժամանակ վերջ մեռաւ Տիւզեան Յովհաննէս Զելէպին, ժառանդորդ ծգելով 6 մանչ և 6 աղջիկ զաւակ-
ներ։ Տարի մը յետոյ ի Տէր հանդեաւ նաև Զելէպիին կո-
ղակից Տիկին Մարիամ, իր Գրիգոր և Սարգիս զաւակ-
ներուն ամուսնական փառաւոր հանդէսը տեսնելէն յլ-
տոյ։ Ազգասէր և Բարեպաշտ Զելէպիին ու իր կողակի-
ցին մահը մէծ սուդ պատճառեց բոլոր Հայոց, որովհե-
աեւ, անոնց աղքատասիրութիւնը ծանօթ էր ամենուն։

* * *

Սրբունի փողերանոցին տեսչութիւնը Տիւզեաննե-
րուն ձեռքն էր, և իրենց հրամանին տակ ունէին բագ-
մաթիւ պաշտօնատարներ, որոնք լիառատ կը վարձատ-
րուէին։ Պէղճեան ևս այդ պաշտօնեաներուն մէջ էր. և
Գրիգոր ու Սարգիս Տիւզեան Զելէպիները մի՛շտ անոր
խորհուրդին կը դիմէին իրեւ իրենց եղբայրը ինչպէս
որ պատուիրած էր հայրենին։

Փաղերանոցին մէջ օր մը ցաւալի ղէպք մը պատա-
հեցաւ հետեւեալ պարագաներու տակ։

Կայսերական պալատի ներքիններէն ԹԱՅԵԱՐ ԱՂԱ
իր սուրբը տուած էր Սարգիս Զելէպիին, որպէսզի ոսկե-
զօծել տայ։ Սարգիս Զելէպի ամիսներով կը մոռնայ կա-
տարել թայեար Աղայի այդ յանձնարարութիւնը, որոնց

համար Թայեար Աղա սաստիկ սրտնեղած եկաւ փողերանց, և Սարգիս Պելչպին փնտոեց, մտադրելով զայն տրփել պէտք եղածին պէս:

Բարեբաղդաբար Զելչպին հոն չէր գտնուէր: Ներքինին զայրացկոտ հարցումներ ուղղեց Պէզճեանին, որ դոհացուցիչ պատասխան չտուաւ անոր: Թայեար Աղա իր բարկութիւնը թափեց Պէզճեանի վրայ, ու սաստիկ հարուածներ տուաւ անոր զիսուն: Պէզճեան տեսնելով որ ձեռքէն փրկուելու ճար չկայ, յարձակեցաւ Թայեարի վրայ, և մէկ հարուածով գետին փոեց զայն: Այդ միջոցին փողերանոցի պաշտօնեաները օգնութեան հասան, և երկու կոռողները իրարմէ բաժնեցին:

Սարգիս Զելչպի յետոյ գալով երբ իմացաւ պատահածը, իսկոյն կայս. պալատ երթալով բողոքեց ներքի, նապետին: Թէկ անօրէն Թայեար իր արժանի պատիքը կրեց, բայց Պէզճեան իր ստացած խարազանի վէրքերէն ամիս մը պառկեցաւ, և մինչեւ կեանքին վերջը զիսուցաւը անպակաս եղաւ վրայէն:

—ooooo—ooooo—

Գ Լ Ո Ւ Խ Ե Ր Ռ Ո Ր Գ

Փողերանոցին զեղծոմները և Յարութիւն Պէզճեանի թելաղբանքը.— Տիւզեանց բանտարկութիւնն ու կործանումը.— Կրօնական խնդիր Ազգին ծոցին մէջ, ժողովրդային ցոյց, Պէզճեան աքոռական.— Հայ-Հոռվիմէականաց աքսորնու վերադարձը:
ու վերադարձը:
—o—|—o—

1817 ին, Արքունի Փողերանոցին գործերը վատթար փիճակի մը հասած էին: Պէզճեան իսոր յուղումով կը տես-

նէր որ փողերանոցի պաշտօնեաները չափազանց զեղլս ու շուայլ կեանք մը կը վարեն ի վնաս փողերանոցին, և խիստ մտահոգ էր Տիւզեանց ապագայի մասին:

Օր մը պատեհ առիթը գտնելով Պէզճեան հասկցուց Գրիգոր և Սարգիս Զելչպիներուն այն յոսի կացութիւնը որ կը տիրէ փողերանոցին մէջ, պատճառ՝ որ պաշտօնեաները ամէն շարթու զլուխ առանց հաշուի քսակնին ոսկիով կը լեցնեն ու կ'երթան թերա եւ այլ վայրեր, շըռայլօրէն մսխելու, և թէ այս կացութեան հետևանքը անդարժանելի աղէտի մը կրնայ տեղի տալ եթէ շուտով դարման չխորհուի:

Տիւզեանք վրգովմամբ լաեցին Պէզճեանի յայտնութիւնները, և խորհրդակցաբար որոշեցին որ փողերանոցին բոլոր պաշտօնեաները տարի մը գործէ գալուցնեն՝ ապրուստի բաւարար գումար մը տալով անսնց, և փողերանոցին մուպահ եայի բոլոր գործը յանձնեն Պէզճեանի, որպէսզի, մինչեւ մէկ տարի ամէն բան իր նախկին վիճակին կարենայ բերել, ինչպէս որ յայտնած էր:

Տրուած այս որոշումները հաղորդուեցան փողերանոցի պաշտօնեաներուն որոնք սաստիկ բողոքեցին՝ ո՛չ թէ միայն անոր համար որ իրենք պիտի զրկուէին շուայլ կեանքէ մը, այլ և անոր համար որ Պէզճեան բարեկարգիչ կը կարգուէր փողերանոցին բոլոր գործոց վրայ:

Փողերանոցին պաշտօնակալաց միացաւ նաև Գրիգոր և Սարգիս Զելչպիներու հօրեղբօրորդի Մկրտիչ Զելչպին՝ որ խիմ զայրացմամբ երկու եղբայրներու երեսին պոռաց, « Միակ չայ մը, և ա՛ս ալ Պէզճեանը, չի կրնար այդ տեսակ բարեկարգութիւն մը կատարել: Միթէ մէնք այդքան անճարակ ենք, որ պիտի չկրսանք անհրաժեշտ դարմադրտանի գույք»:

Տիւզեան այսուհետեւ լինեց ազգականին այս իսքերուն վահանակ իրենց տուած որոշումը: Իսքերուն վահանակ իրենց տուած որոշումը:



համար թայեալ Աղաս սաստիկ սրանեղած եկաւ փողերա-
նոց, և Սարգիս Պելչպին վնասեց, մտավրելով դաշն տը-
փել պէտք եղածին պէս:

Բարեբազգաբար Զելէպին հոն չէր. գտնուէր: Ներքինին զայրացկոտ հարցումներ ուղղեց Պէզճեանին, որ գոհացուցիչ պատասխան շտուաւ անոր: Թայեար Աղա իր բարկութիւնը թափեց Պէզճեանի վրայ, ու սաստիկ հարուածներ տուաւ անոր զիխուն: Պէզճեան տեսնելով որ ձեռքէն փրկուելու ճար չկայ, յարձակեցաւ թայեարի վրայ, և մէկ հարուածով գետին փոեց զայն: Այդ միջոցին փողերանոցի պաշտօնեանները օգնութեան հասան, և երկու կոռուզները իրարմէ բաժնեցին:

Սարգիս Գելէպի յետոյ զալով երբ իմացաւ պատահածը, խսկոյն կայս. պալատ երթալով բողոքեց ներքի, նապետին: Թէև անօրէն թայեար իր արժամի պատիժը կրեց, բայց Պէտքեան իր ստացած խարազանի վէրքերէն ամիս մը պառկեցաւ, և մինչեւ կեանքին վերջը զլսուցաւ անպակաս եղաւ մրայէն:

910 b.b. b.o.o.o.e

Փողերանցին գեղձոմները և Յարութիւն Պէզճեանի
թելապահնքը.— Տիւզեանց բանտարկութիւնն ու
կործանումը.— Կրօնական խնդիր Ազգին ծոցին
մէջ, ժողովրդային ցոյց, Պէզճեան աքոռ-
բական.— Հայ-Հոռովմէականաց աքսորն
ու վերադարձը:

1817ին, Արքունի Փողերանոցին գործերը վատթար վիճակի մը հասած էին: Պէտքեան խոր յուղումով կր տես-

Նէր որ փողերանոցի պաշտօնեաները չափազանց զեղիս
ու շուայլ կեանք մը կը վարեն ի մնաս փողերանոցին, և
խիստ մտահոգ էր Տիւզեանց ապագայի մասին:

Օր մը պատեհ առիթը գտնելով Պէզճեան հասկցուց Գրիգոր և Սարդիս Զելէպիներուն այն յորի կացութիւնը որ կը տիրէ փողերանոցին մէջ, պատճառ՝ որ պաշտօնեաները ամէն շաբթու զլուխ առանց հաշուի քսակինին ոսկիով կը լեցնեն ու կ'երթան Բերա եւ այլ վայրեր, շը-ռայլօրէն մսխելու, և թէ այս կացութեան հետևանքը անդարձանելի աղէտի մը կընայ տեղի տալ եթէ շուտով դարման չխորհուր:

Տիւզեանք վրդովմամբ լսեցին Պէղճեանի յայտնութիւնները, և խորհրդակցաբար որոշեցին որ փողերանոցին բոլոր պաշտօնեանները տարի մը դործէ դալլբեցնեն՝ ապրուստի բաւարար գումար մը տալով անոնց, և փողերանոցին մոռապահեալի յի բոլոր գործը յանձնեն Պէղճեանի, որպէսզի, մինչեւ մէկ տարի ամէն բան իր նախկին վիճակին կարենայ բերել, ինչպէս որ յայտնած էր:

Տրուած այս որոշումները հաղորդուեցան փողերանոցի պաշտօնեաներուն, որոնք սաստիկ բողոքեցին՝ ո՛չ թէ միայն անոր համար որ իրենք պիտի զրկուէին շռայլ կեանքէ մը, այլ և անոր համար որ Պէզճեան բարեկարգիչն կը կարգուէր փողերանոցին բոլոր դործոց վրայ:

Փողերանոցին պաշտօնակալաց միացաւ նաև Գրիգոր և Սարգիս Զելէպիներու հօրեղբօրորդի Մկրտիչ Զելէպին՝ որ խի՛ստ զայրացմամբ երկու եղբայրներու երեսին պոռաց, « Միակ Հայ մը, և ա՛ս ալ Պէզճեանը, չի կրնար այդ տեսակ բարեկարգութիւն մը կատարել: Միթէ մենք այդքան անճարակ ենք, որ պիտի չկրնանք անհրաժեշտ դարմագրութեանի »:

Պէզճեան յոյժ տիրեցաւ այս անակնկալ մերժումին վրայ, վասնզի յայտնօրէն կը տեսնէր իր տէրերուն ըսպանացող ահաւոր վասնզիք: Ուստի, լաւ համարեց հըրաժարիլ փողերանոցի իր պաշտօնէն, ստանալով բարւոք պաշտօնավարութեան վկայագիր. թէ՛ Զելէպիններէն և թէ վերատեսուչ Ապահովահման էֆէնտիյէն:

Սուլթանին մտերիմ և քրիստօնէից խիստ թշնամի չԱլէթ էֆէնՏի անուն մարդ մը կար, որու խորհրդով Սուլթանը փողերանոցին վերատեսուչ կարգեց չալէթի բարեկամ ԽԱՅՐՈՒԽԱՅ, էֆէնտին (1819), որ Սուլթանէն հրաման ստացաւ փողերանոցին հաշիւները քննելու:

Խայրուլլահ էֆէնտի՝ որ մոլեռանդ իսլամ մըն էր, Սուլթանին հրամանը ստանալուն պէս իսկոյն փողերանոցին մէջ ո՛չ միայն բանտարկեց Սարգիս և Գրիգոր Զելէպինները, այլ և կնիքի տակ առաւ անոնց բոլոր հաշուատումարներն ու սենեակները: Հաշիւները քննուելով սրեի խոշոր բաց մը տեսնուեցաւ, որ Տիւղեանց տոհմէն Միքայէլ Զելէպի և անոր քեռայր Յովին. Ալիքսաննեան, Մկրտիչ Զելէպի և անոր քեռայր Յովսէփ Ազնաւոր ևս ծերակալուեցան, և Վերատեսուչը պահանջեց անոնցմէ բռնի կերպով, որ ստորագրութիւն տան թէ՛ բանտարկեալ Տիւղեանները արքունի զանձին պարտական են:

Միքայէլ և Մկրտիչ Զելէպիններն ու Յովին. Ալիքսաննեան առ ահի ստորագրեցին, սակայն Ազնաւոր Յովսէփ մերժեց ստորագրել, որով շղթայի կարկին զայն:

1819 Օդոստոս 51 ի Գշ. օր, առտուն կանուխ, մեծ ծովակալ Տէլի Ապահովահ Փաշա, Թէրսհանէ Քէհեասը, Պօմթանճը Պաշը, Թօփճը Պաշը և Քալէ Ազասը կոչեալ պաշտօնատարք բազմաթիւ զինուորով յանկարծ կոխեցին Տիւղեանց ու անոնց բոլոր ազգականաց տուները, այրերը բանտ, իսկ կիսերն ու մանուկները Գում-Գարու Հայոց Պատրիարքարանը ղրկուեցան: Անոնց տուները

կնքուեցան և պահակ զինուորներու պաշտպանութեան յանձնուեցան:

Այս անակնկալ դէպքը մեծ յուզում պատճառեց բոլոր ժողովուրդին մէջ, սակայն ո՛չ ոք կը համարձակէր այն մասին խօսիլ, կարծիք յայտնել ո՛ւէ մէկուն:

Պէզճեան լսելով այս դէպքը՝ խիստ յուզուեցաւ ու լացաւ: Իր բոլոր գուշակութիւնները կատարաւած էին:

Մինչ ամէն մարդ կը սպասէր նոր անակնկալներու, Պէզճեան չորս կողմ ինկած, իր տէրերը ստոյգ փորձութենէ մը փրկելու ճարը կը փնտուէր:

Այդ օրերուն էր, արքունի ճարտարապետ Գրիգոր Ամիրայի յանձնարարուած էր Տիւղեանց տեղը փողերանոցին գործերը վարող մէկը զանել: Ամիրան՝ Պէզճեանի առաջարկեց այս գործը, իբրև յարմարագոյն անձ: Յա, բութիւն նախ մերժեց ընդունիլ, որովհետեւ չէր փափաքէր իր տէրերուն դէմ ընթացք մը ունենալ: Բայց, երբ գր. Ամիրայ յայտնեց թէ կարելի է այդ կերպով հնարաւոր ըլլայ անոնց հաշիւները կարգի դնել, ու զանոնք ազատել բանտէն, այն ատեն Յարութիւն ընդունեց այդ պաշտօնը: Գրիգոր Ամիրայի հետ Յարութիւն ներկայացաւ կայսեր սենեկապետին, որ քննելով Յարութիւնի վկայաթուղթերը, Սուլթանին հրամանաւ զայն ղրկեց փողերանոցի տեսուչ Խայրուլլահ էֆէնտիին: Տեսուչը սիրակի ընդունեց Յարութիւնը, ու ամէն բան յանձնեց անոր: Պէզճեան 1819 Սեպ. Յին գործի սկսաւ, հետամը տելով իր տէրերը փրկելու՝ իրենց աղէտալի վիճակէն:

Յար, Պէզճեանի բոլոր ջանքերը ապարդիւն մնացին: վասնզի, ո՛չ միայն Տիւղեանց բոլոր տուներն ու գոյքը ի վաճառ հանուեցան, այլ և, չոկտ. 4 ի Ծբ, առաւօտ, ի Պատր Հիւմայուն Գրիգոր և Սարգիս Զելէպինները պըլիտառուեցան: Միքայէլ և Մկրտիչ Զելէպիններն ալ կախուեցան Եէնի Գիւղի իրենց ապարանքին պատուհանէն:

Աղք Երեսփոխան Ստ. Փափագեան 1864 ին հրատա-
րակած Պէզճեանի կենաւգրականին մէջ կ'աւելցնէ.

Ողբ եւ կօծ եւ սոսկում բովանդակ Աղքը շրջապատեցին
այս աղէտալի գէպին վրայ. ամէն Հայ լացաւ, եւ միայն
գանտիլի գիւղը անողորմ եւ քինախնդիր հանդիսարան մը
եղաւ. վասնգի, մինչդեռ Տիւղեան բարեյիշատակ Չելչպի-
ներուն մարմինը յարիւն թաթալսեալ ի տես կը կենային, հոն
գանտիլի մէջ, Տավուտեան վնատոնի տունը մեծ խննոյր
կ'ըլար, ուր հրաւիրուած ներկայ էին թընկըրեան Յակոբ
եւ Ցովսէփ. Գլմեան դրիգոր եւ ուրիշ բարեկիրթ որդիք գո-
լցնեան քահանայից, որոնք Աբբայեան ուխտին պաշտպան-
ներն ի մահ դատապարտուած տեսնելով ցնծութեան տօն
կը կատարէին. ի նախատինս Քրիստոնէութեան եւ մարդ-
կութեան խիկ: Բովանդակ Աղքն ի խոր խոցեցաւ անոնց այս
բարեարոսական քատմնելի վարմանց վրայ:

Պէզճեան անմիխթար էր այս գէպիքրուն հտմար, և
ոսստիկ յուղուած Գոլչճեանց ընթացքէն: Յաջողեցաւ
Շամպէօրէյի Յարութիւն աղայի միջոցաւ Բ. Գոնէն հը-
րաման ոտանալ չորս Տիւղեաններու մարմինները թա-
ղելու, և զանոնք ամփոփեց Գուրու Զէշմէ իրենց նախ-
նեաց գերեղմանատունը:

Քանի մը ամիս վերջ, երբ Սուլթանին բարկութիւնը
իշաւ, Պէզճեան կայսեր սենեկապետ և իր բարեկամ Պէր-
պէր Պաշըի միջոցաւ խնդրեց Սուլթանէն ներել Տիւղ-
եան բանտարկեալներուն: Վեհ. Սուլթանին հրամանաւ
1820 Մարտ 1ին բոլոր բանտարկեալները դրկուեցան Հա-
յոց Պատրիարքարան, որպէսզի զանոնք իր ուղած տե-
ղերը աքսորէ: Պողոս Պատրիարք Սուլթանին հրամանը
գործադրեց, և Տիւղեանները աքսորեց զանազան վայրեր:
Ասկէ զատ, Բ. Դոնէն նոր հրաման եկաւ Աղք. Պատրի-
արքարան, որ Տիւղեանց տան քահանաներն ևս աքսոր-
ուին: Պատրիարքը, Աբբայեանց տեղգոլչճեան վեց կո-
նաւորներ Միջերկական կղզիները աքսորեց

Ինչպէս յայտնի է. Հայոց մէջ կրօնական վէճերու
պատճառաւ բաժանում յառաջ եկած, և բազմաթիւ Հա-
յեր Լատին կրօնաւորներու անսալով կաթոլիկութեան-
յարած ու իրենց կապը իրած էին Աղք. Եկեղեցին:

Կառավ.ը Տիւղեանց տունները խուզարկած ժամանակ
կը տեսնէ որ մասնաւոր սենեկաններ կան իրեւ աղօթա-
տեղի, ինչպէս և զանազան կրօն. պատկերներ, զարդեր:
Կառավ.ը քննութեամբ կը ստուգէ որ, բազմաթիւ Հայեր
չեն ճանչնար Հայոց Պատրիարքին իրաւասութիւնը, և
յարելով Պապականութեան, անջատ ու գաղտնի կրօն.
արարողութիւններ կը կատարեն իրենց տուններուն մէջ:

Այս պարագան պատճառ դարձաւ որ Բ. Դուռը խըս-
տացնէ իր հալածանքը օտար բրորականատին հետևող, և
Աղքէն անջատուիլ փորձողներուն դէմ:

Կառավ.ը հրաման ըրաւ Հայոց Պատրիարքին՝ որ ա-
մէն գնով վերջ տայ այս պառակտումին, ու բաժանու-
մին առաջքն առնէ, որովհետեւ Տէրութիւնը Հայ Աղքը
իրեւ մէկ մարմին կը ճանչնայ, և Պատրիարքը Բ. Դը-
րան առջեւ պատասխանատու է ամբողջ Աղքին համար:

Սոյն հրամանին վրայ, Աղք.պոլսեցի Պօղոս Պատրի-
արք իր մօտ հրաւիրեց արքունի ճարտարապետ Գրիգոր,
Յարսւթիւն Պէզճեան, Փափագեան Ճանիկ. Երկանեան
Մ. Յովհաննէս կար. Աղնաւորեան Ամիրանները ինչպէս և
Հոռվմէական Հայոց երեւլինները, ու անոնց հաղորդեց Բ.
Դիրան հրամանը: Կարգ մը բանակցութիւններէ յետոյ,
որոշուեցաւ որ երկու կողմէն ալ ընտրուին գիտնական
մարդեր, որոնք ժողով գումարելով ՄիՈՒԹԵԱՆ ՊԱՅ-
ՄԱՆՆԵՐԸ ուսումնասիրելով զրի առնեն: և այդ համա-
ճանագիրը Ընդհ. Ժողովի մը մէջ կրկին քննուելով վա-
ւերացուի:

Լուսաւորչական Հայոց կողմէ ընտրուեցան՝ Մայր
Եկեղեցւոյ Տ. Մեսրոպ, Խոկիւտարի Ս. Խաչ Եկեղեցւոյ

Տ. Բարթողիմէոս քահանաներն ու Թագւոր վարժապետ. իսկ Հռովմէական Հայոց կողմէ չ. Մեսրոպ, չ. Թովմաս և չ. Սերովբէ Արքա՝ ական վարդապետները: Սոյն Յանձնաժողովը 5 ամիս նշատ գումարեց երբեմն Յ. Պէզճեանի և երբէմն ալ Գր. Ամիրայի տունը, նախագահութեամբ չ. Մտեփաննոս Եպիսկ. Աւգերեանի, և վիճելի խնդիրները բնդ երկար քննելէ վերջ, փոխադարձ զիջումներով կարելի եղաւ ՀԱՄԱՀԱՅԱԳԻՐ մը պատրաստել:

Այս Համաձայնագիրը վաւերացնելու համար, Պատրիարքը բնդէ. ժողովի հաւելիքց Աղքին և կողու կողմի երեկու հոգեոր և աշխարհական անձերը, Մայր Եկեղեցւոյ մէջ, 1820 Ապրիլ 18 ին, ուր, կրկին քննելով ներկայացուած գրութիւնը, բոլոր ներկաները ստորագրելով վաւերացուցին այս «Միութեան Համաձայնագիր» ը:

Ցնծութիւնը ամսնկարագրելի էր Հայ ժողովուրդին մէջ, եղբայրական սիրոյ ճաշկերոյթներ, հանդէսներ իրարու յաջորդեցին: Միութեան Համաձայնագիրը «ՀՐԱՀԻՇ ՍԻՐՈՅՑ» անունին տակ տպուելով բաժնուեցաւ ամսնուն:

Ցնծութիւնը երկար չտեսեց սակայն, վասնդի, «Հրաւէր Սիրոյ» ի պարունակութիւնը շատերուն հաճոյ չի թուեցաւ, որով գժգոհութեան խոշոր ալիք մը ծայր արւաւ Պօղոս Պատրիարքի դէմ: (Տե՛ս այս մասին Լեւոն Ճէրահեանի «19րդ Դարէն մինչև մեր օրերու Քննական Պատմութիւն Հայոց Ա. Հատոր - 1800 էն 1862 էջ 80):

Միւս կողմէ, Լատին վարդապետներուն ալ գործին չեկտւ այս միւսթիւնը, որով դաւելն սկսան անոր դէմ: Պօղոս Պատրիարքին դէմ դժգոհութիւնը աւելի մեծցաւ երբ ան՝ ըստ «Համաձայնագրի մն կատարեց ՎԵՐՍԻՆ ՕԾՄԱՆ իկղի օրհնութիւնը, և դրկեց բոլոր եկեղեցիները, հրամայելով որ ըստ փափաքողաց կատարուի Վերջին ՕԾՈՒՄ:

Արդարեւ, Պատրիարքը իրաւունք չունէր ինքն իր պլասուն ասանել դաւանական խնդրոյ մասին վճիռ տալու, այդ իրաւունքը կը պատկանէր Ս. Էջմիածնայ Վեհափառ Հայրապետին նախագահութեամբ գումարուած եւ կեղ. Ընդհ, Ժողովի մը: Խլրտումը ասոր համար էր:

Հայոց միութենէն գրգռուած ԳՈՒՅԻՍՆԹԻ անուն Լատին կրօնաւոր մը կը համոզէ Անգարացի կաթոլիկ միամիտ Հայ մը, և անոր միջոցաւ - իրեւ Լուսաւորչական, խանութէ խանութ շրջելով. կը գրգռէ կեսարացի ազգայինները, որոնք նոյն կիրակին (Օգոստոս 8) մէծ բազմութեամբ հաւաքուելով Մայր Եկեղեցւոյ մէջ, խոշոր ցոյց մը ըրին, և միարերան աղաղակելով թէ «Մենք Հայ ենք, Լուսաւորչայ որդիք: մենք Ֆրանկ չե՞նք ըլլար, Պատրիարքը թող գայ մեղ ապահովցնէ», յարձակեցան Պատրիարքարանի վրայ, խորտակելով դոները խուժեցին ներս, բայց չը գտան Պատրիարքը, որ պլասուն գալիքը հասկնալով փախած էր Թուրքի մը տուն:

Այս ցոյցին հետեանքը այն եղաւ որ, կառավ, ընթական բարակալեց բազմաթիւ ցուցարարներ, որոնք տանջանքի տակ մատնեցին գրգռիչները: Եպարգուսը Պօղոս Պատրիարքն ալ իր մօտ հրաւելիով հարցաքննեց զայն, գիտնալու համար խոռոշութեան բուն շարժառիթը: Պատրիարքը ակամայ ստիպուեցաւ ըսել թէ կայս. կառավ. եան հրամանին համեմատ թէկ փութացեր է բաժանումը Աղքէն վերցնելու միջոցներուն վըայ խորհիլ, բայց քանի մը անձերու ազգեցութեամբը չկրնալով իր զիտցածին հետեւիլ, անոնց կամքով շարժելով անվայել և անյարմար լինթացք մը ունեցեր է, և ահա անոնց խոհականութեան վախճանն ալ այս եղեր է: Եպարգոսի պնդումին վրայ Պատրիարքը տուաւ այդ անձերուն անունները՝ որոնք են, ճարտարապետ Գրիգոր, Յար. Պէզճեան, Ճանիկի Փափաղեան, Կար. Աղնաւորեան, և Մ. Յովհ. Երկանեան:

Յուն խոռվարար Գուցիանթին և Անգարացին Եւրոպա փախած ըլլալով կարելի չեղաւ գտնել, իսկ բանտարկեաներէն իրբեւ խոռվարար և երկրին անդորրութիւնը խանգարող մտհու վճիռ ստացան հինգ հոգի:

Այսպէս, Սեպտ. 18ի Շք. երեկոյ, Մայր Եկեղեցւոյ դրան առջև զլիստուեցաւ ՍՍԳԱՅՅԵԱՆ ԳՐԻԳՈՐ ԱՄԻՐԱՅՆ, մինչ ներսը « ԼՈՅՍ ԶՈՒՄՐԹ » կ'երգուէր: Տիվան եօլու Չեմպէրլի Թաշի առջև զլիստուեցաւ ԿԵՍՍԱՐԱՅԻ ՅԱԿՈԲ: Սամաթիա իր սրճարանին առջև զլիստուեցաւ Տէլի ՊԱՂՏԱՍՍԱՐ: Ա.ԶԱՐԻԱ, անմեղ պատանին և բանտին մէջ իր վախէն իսլամացած կեսարացի ԿԱՐԱՊԵՏ Սարկաւագ զլիստուեցան ի Բարմաք Գարու:

Իսկ, Պարիսարքին վրայ ՃՆՀՈՒՄ բանեցնողներէն Պէզճեան՝ Խլիմիա, և կ. Ազնաւորեան ալ Սագրգ կղզին աքսորուեցան: Երկանեան իսլամացաւ(ուրիշ ծանր ամբաստանութեամբ մը զլիստումէ փրկուելու համար): Ճանիկ Փափագեան՝ Եպարգոսին սեղանաւորը, և Գրիգոր արքունի ճարտարապետ ըլլալով աքսորէ ետ մնացին:

Միութեան ինդիրը այսպէս առ յաւէտ վիժեցաւ. և բոլոր Հայութիւնը խոր վշտով համակուեցաւ:

Պէզճեանի տեղ փողերանոցն տեսուչ զրին ՊՈՂՈՍ ՊիլէԶԻԿՃԵԱՆ անուն Հոռվմէական ազգայինը:

Սակայն, Պէզճեանի աքսորը հազիւ տարի մը տեսց: Վերադարձին՝ նախ ստանձնեց Ճ պէր Ճ իւմայունի սեղանաւորութիւնը և վեց ամիս վերջ կրկին փողերանոցի տեսուչ կարգուեցաւ, արժանանալով Վեհ. Սուլթան Մահմուտ Բ. Կայսեր բարձր գնահատանքին:

Ժամանակ մը վերջ, երբ Քրիստոնէից թշնամի չարագործ Հալէթ էֆէնտի արդարադատ Կայսրէն իր արդար պատիժը գտնելով չարաչար մահուամբ մեռաւ աքսորի մէջ, Պէզճեան Սուլթանին մօտ բարեխօսելով Տիւղեաններու վերադարձը ապահովեց: Տիւղեանց Գուրուչէշ-

մէի ծովահայեաց ապարանքը՝ որ յարքունիս զրաւուած էր՝ գնեց, պատշաճօրէն կահաւորեց, և բանալիները իր Համասփիւռ քրոջ յանձնեց որ ընծայ տանի Եէնի-Գարու իր տունը հիւրլնկալած Երանունի և Տիրունի քոյրերուն, աւետելով նաև իրենց Յակոր, Կարապետ և Պօղոս եղրայրներուն ազատութիւնը:

Ուրախութիւնը մեծ էր Տիւղեան քոյրերուն, որոնց մտքէն հեռացաւ այն գէշ կասկածը՝ որ կը տիրէր, իրը թէ՝ Պէզճեան պատճառ եղած է Տիւղեանց կործանման: Պէզճեան առաքինի և գթասիրտ մարդ մէր, և անկարելի բան է ատանկ արարք մը վերագրել անոր:

Տիւղեան եղբարք աքսորէն Պոլիս դարձան 1825ի Ապրիլ 13ին, և իջեանեցան Պէզճեանի տունը, ուր շարաթիւներով հիւր մնացին: Յետոյ Պէզճեան զանոնք փոխադրեց Գուրուչէշէի իրենց հայրենի տունը, անոնց ամէն տեսակ օգնութիւն ընելով:

Պէզճեան, այսպէս իր բարերար Տիւղեան գերդաստանին հանդէպ ունեցած անձնութիւնը կրկնապէս ցոյց տուաւ, արժանացաւ անոնց փոխադարձ սիրոյն և յարգանքին:

* * *

Պօղոս Արքեպիսկոպոսի տեղ թուրքիոյ Հայոց Պատրիարք ընտառւեցաւ կարապետ արքեպիսկոպոս Պալաթցի (1823-1831): Պէզճեան, որուն սրտին շատ ցաւ պատճառած էր միութեան վիժումը, համոզեց Պատրիարքը, որպէսզի, միութեան նոր փորձ մը ընէ՝ Հայ Հոռվմէական վարդապետ մը իրեն Փոխանորդ Կարգելով. որ նըստի Ղալաթիա կամ Բերա, որպէսզի, Պատրիարքարան եկած արքունի հրամանները նոյն Փոխանորդին միջոցաւ իսկոյն հաղորդաւին Հոռվմէական Հայոց:

Կարապետ Պատրիարք Պէզճեանի այս խորհուրդին հաւանութիւն յայտնեց, ի սէր Ազգին միութեան:

Ասոր վրայ Պէղճեան գնաց թերա բնակող Պիլէղիկ-ձեան Փօղոս աղայի տունը, հոն հրաւիրեց նաև Հռովմէ-ական Հայոց գլխաւորները, Տիւղեան Յակոբ Զելէպին, և ուրիշներ, անոնց յայտնեց իր գաղափարը և Պատրի-արք Հօր հածութիւնը Փոխանորդութեան մասին:

Մեծ ուրախութեամբ ընդունեցին անոնք Պէղճեանի առաջարկը, և բոլորին հաւանութեամբ ԱՆՏՈՆ ՎԱՐԴ-ՆՈՒԹԻԾԱՆԸՆ Փոխանորդ ընտրուեցաւ:

Քսանը ժամ վերջ ինչդիրը փոխուեցաւ: Լատին կրօնաւորներ պղտորեցին Կաթոլիկ Հայոց միտքերը, և իրը թէ Նուրիճանի ընտրութիւնը ՀերեՏիկՈՍ Հայուն՝ Պէղճեանի կողմէ եղած ըլլալով ընդունեի չէր: Ուստի, Հռովմէական Հայք նոր ժողով գումարելով Նուրիճանի եղ Անգարացի ՊՕՂՈՍ ՎՐԴ, ՄԱՐՈՒՇԸ ընտրեցին:

Նոյն միջոցներուն պայթած էր Թուրքօռուս պա-տերազմը: Հռովմէական Հայք, որ Լատին կղերին թելա-դրանքով Հայոց Պատրիարքին ենթարկուելէ կը զգուշա-նային, պատեհ առիթ համարեցին բոլորովին խզուիլ, և առանձին Պատրիարքութիւն հաստատել:

Այո՛, անոնք առիթը նպաստաւոր գտան: ԶԷ՞ մի որ Հայերը Ռուսաց հետ միաբանելով Արարատ Հայկ. Աշ-խարհի ազատեցին Պարսիկ լուծէն: Ուրեմն, Սուլթանը զգուշացնել պէտք էր. . . :

Ուստի, նախ իրենց կողմը շահեցան Սուլթանին ա-մենասիրելի նախարար ԽՈՒՍՐԵԿ, ՄԵ՛ ՄԷ՛ ՖԱՇԱՆ, և անոր միջոցաւ Սուլթանին մատուցին աղերսազիր մը, և, տեսալ իմաստով,

Ինչպէս որ ասկէ առաջ Պարսկահայերը ապստամբելով Ռուսաց հետ միաբանեցան ու Արարատ նախանքը ազատե-ցին, այժմ ալ միտք ունին Յունաց պէս յսմ, Տէրութեան դէմ ապստամբիլ, եւ Ռուսերու օգնութեամբ Հայկական Թագա-ւորութիւն մը իիմնել:

Ուստի մենք, Հայ Հռովմէականներս, կը փափաքիմք որ մեր առանձին կրօնապեան ունենանք, որ անջատօրէն վարէ կաթոլիկ Հայոց գործերը, որպէսզի, նման պարագայի մը ատեն ճշդորոշութիւնք ապստամբ լուսաւորչական Հայերէն, եւ չամբաստանութիւնք իբրեւ մեղսակից . . . :



ԱՌԻԼԹԱՆ ՄԱՀՄՈՒՏ ԵՐԿՐՈՐԴ

Արդարադատ և Հպատականէր Կայսրն Օսմանեան

Որքան որ դարերէ իվեր Օսմանեան մեծազօր Սուլ-թաններ իրենց հպատակ Հայ Ազգին հաւատարիմ և օգ-տակար ծառայութիւնները տեսած, ու իրենց բարձր հո-վանաւորութեան և հայրագութ շնորհներուն արժանա-ցուցած էին, և բովանդակ Թուրք Ազգը անսահման վստահութիւն ունէր Հայ Ժողովուրդին անայլայլ հաւա-տարմութեան վրայ, այնու ամենայնիւ, երբ Սուլթան Մահմուտ կարդաց աղերսազիրը խիստ սրտմտեցաւ, և անմիջապէս իր մօտ կանչեց Պէղճեան Յարութիւն Ամի-րան, և աղերսազիրը անոր կարդալով բացատրութիւն պահանջեց անկէ:

Յարութիւն Ամիրայ Վայրկենապէս իր աչքին առ-

ջե պատկերացուց այն Աշխարհ ՎՏՄՆԳԲ՝ որ կը սպառ-
նար չայ ժողովուրդին, կաթոլիկ Հայոց ազգադաւ ամ-
րաստանութեան պատճառաւ:

Ամիրան Սուլթանին մօտ իր Ազգին դէմ եղած այս
ահարկու ամբաստանութիւնը ջրելու, և օտար բրոբա-
կանտին խաղաղ չայ Ազգին մէջ ո՛ր աստիճան պառակ-
տիչ դեր մը կատարելու վրայ ըլլալը, և այդ բաժանումն
արգիլելու համար ամէն կարելին փորձուած և ապար-



ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՄԻՐԱՅ ՊԵՉՃԵԱՆ
Ազգիս մեծ և անզուգական բարերարը

դիւն անցած ըլլալը, և չայ Ազգին դէմ էնկիւրիցի կա-
թոլիկ չայերու մնուցած ատելութիւնը և թշնամական
դիրքը ապացուցանելու համար չի վարանիր մի առ մի
Սուլթանին պատմելու ամէն ինչ, աւելցնելով թէ Պատ-
րիարքը, որ պատասխանատու է Ազգին համար, կրնայ
ա՛ն բոլոր Ազգին համար երաշխաւորել:

Պէզճեան արդէն Սուլթանին, նախարարներուն և բո-
լոր մեծամեծաց լայն վստահութիւնը կը վայելէր, և ա-
նոր հաւաստումները մեծ արժէք ունէին բոլորին մօտ:

Սուլթան Մահմուտ վստահեցաւ Պէզճեանի ճշմա-
րիտ բացատրութիւններուն, որով, հարամայեց Եպարգո-
սին՝ որ իր մօտ կանչելով Հայոց Պատրիարքը, անկէ
երաշխաւորութիւն պահանջէ իր Ազգին հաւատարմու-
թեան մասին:

Յաջորդ օր, Պէզճեանի հետ ի Բ. Դուռ, Եպարգոսին
մօտ գացին նախորդ և օրուայ Պատրիարքները:

Եպարգոսը հարցուց անոնց,
— Կը ն՞աք համարձակիլ երաշխաւորելու Օսմ. Տէրութեան
մէջ գտնուող բոլոր Ազգին համար, անհաւատարմութեան
ու և է նշոյլ մը իսկ չերենալու պայմանաւ:

Նախկին Պատրիարք Պօղոս Արք. աներկիւզօրէն պա-
տասխանեց,

— Հայոց Ազգը հաւատարիմ. իլու եւ տիրասէր ընթացք
մը ունի, եւ Օսմանեան Տէրութեան շնորհիւ անդորր ու եր-
ջանիկ կեանք վարելով մի՛շա աղօթող է թէ՛ Արաւադութ-
Սուլթանին, եւ թէ իւր արդարասէր նախարարներուն հա-
մար, որով, թէ՛ ես, եւ թէ կարապետ Պատրիարք ամէն
կերդով կ'երաշխաւորենք բոլոր Ազգին համար, ապահով-
ցընելով Ձեզ, որ այդպիսի ապատամբական վատ խորհուրդ
մը երթէք մտքէ իսկ անցած չէ՛:

Եպարգոսը հարցուց,

— Ի՞նչպէս կրնաք գիտնալ հեռաւոր տեղեր բնակող
ազգայոց խորհուրդները, ի՞նչպէս կրնաք ապահովը
նել մեզ թէ ապստամբութիւն պիտի չծագի, միթէ ա-
մէն բան ձեր խորհուրդո՞վը կ'ըլլայ:

Պօղոս Արք, ըստ,

— Քրիստոնէական կրօնին մէջ ամենակարեւոր օրէնք մը
կայ, որ ամէն մարդ իր որտին գաղտնիքը պարտի խոստո-
վանի քահանային եւ Խողութիւն ինսդրել: Քահանան կը յոր-
դորէ եւ կը խրատէ ինուի մնալ Աստուծոյ եւ մարդկանց ա-
տելի չար գործերէ: Արդ, եթէ քահանայք այդպիսի բան մը

կը լսեն. իսկոյն մեզի լուր կ'ուտան որ առաջքն առնեմք:
Այս պատճառաւ երաշխաւոր կ'ըլլանք չայսց Ազգին,
միայն կլաթուիկ ըսուած մաս մը չայերու չե՞նք կրնար ե-
րաշխաւոր ըլլալ, որովհետեւ անոնք ոչ մեր եկեղեցին կը
յաճախեն, եւ ո՛չ ալ մեր քահանայից կը խոստովանին:

Եպարքուը համոզուեցաւ այս հաւաստիացումներուն,
և Սուլթանին հաղորդեց զանոնք:

Սուլթանը խիստ զայրացաւ՝ գարերէ իվեր Օսմ. Գա-
հուն հաւատարմաբար ծառայող Հայ Ազգին հանդէպ ե-
ղած այս գարշելի զրպարտութեան համար և հրամայեց
Հայոց Պատրիարքին որ՝

1.— Բոլոր Էնկիւրիւցի Հայերը իրենց երկիրը աք-
սորուին:

2.— Բոլոր Հոռվմէական կրօնաւորները Եւրոպա
աքսորուին:

3.— Պալսեցի Հոռվմէականներէն որոնք որ չհնա
զանդին Հայոց Պատրիարքին՝ աքսորուին Փոքր Ասիոյ
քաղաքները:

4.— Մայրապետները նոյնակս աքսորուին:

5.— Հոռվմէականք չը նստին Բերայի և Ղալաթիոյ
մէջ, ուր Եւրոպացիք կը բնակին, այլ փոխազրուին Հա-
յաբնակ թաղերը:

Հրդեհ մը մոխիրի վերածած էր Ազգ. Պատրիարքա-
րանը և Մայր Եկեղեցին, ուստի, Սուլթանին ՖէրՄԱՆը
կարդացուեցաւ Սամաթիոյ Սուրբ Գէորդ Եկեղեցւոյ մէջ,
ի ներկայութեան լուսաւորչական և կաթոլիկ Հայերու
հոծ բազմութեան մը:

1827 Դեկտ. 28 ին սկսաւ աքսորը, և խստաշունչ
ձմբան մէջ շատեր մեռան: Զորս տարի յեաոյ աքսոր-
եալք վերադարձան, և Ֆրանսայի միջնորդութեամբ Կա-
թոլիկ Հայերը ունեցան առանձին Պատրիարքութիւն:

ԳԼՈՒԽ ԶՈՐ ՐՈՐԴ

ՊէջձեԱնի ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆԵՐԸ

ՕՍՄԱՆԵԱՆ ՊԵՏՈՒԹԵԱՆ

ԵՒ ԹՈՒՐՔ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

—o— | —o—

Թ. Ա. Ա Վ Ի Բ Ը Հ Ի Կ Մ Ա Յ Ա Խ Կ

Մեծանուն Պէջձեան, իբրև տեսուչ կայս. փողերա-
նոցին, իր խոհական, հեռատես ու իմաստան գործունէ-
ութեամբ միշտ կայսեր ու նախարարաց գովեստից և
գնահատութեանց կ'արժանանար:

Սուլթան Մահմուտ ա՛նչափ սիրեց «Ա. Ռ Թ. Ի Ն» ը.
որ ամէն օր զայն իր մօտ կը հրաւիրէր, և մէծ յարդ
ու պատիւ կընծայէր անոր:

Պէջձեանի Օսմ. Գահուն և Հայրենիքին մատուցած
ծառայութիւնները բազմաթիւ են, և որոնցմով փայլեցաւ
Ա՛ն իբրև պարկեշտ և իմաստան պաշտօնատար, հե-
ռատես ու շրջահայեց մարդ, և իբրև Ազգասէր ու Հայ-
րենասէր Հայ մը:

Ահաւասիկ Պէջձեանի ծառ յութիւններուն ամե-
նէն աչքառուններէն ոմանք:

Ուսուիոյ գէմմղուած պատերազմին առաջին տարին
իսկ, մայրաքաղաք կ. Պոլիսը սովոր մատնուցաւ: Թէեւ
Անատօլուի մէջ ամեն տեսակ արմտիք առատօրէն կը
գտնուէր, բայց, փոխազրական բոլոր միջոցները — ծի,
ջորի, ուզտ, կառք, նաւեւայն բանակին տրամադրուած
ըլլալով անհրաժեշտ սննդեղէնները կարելի չէր բերել, ո-
րով, գտնուած սննդեղէնը հարուստները միայն կը գնէին

բարձր գիներով, իսկ աղքատ դասակարգը սովի մատնուած՝ փուռերու առջեւ առտուընէ մինչև իրիկուն հերթի կը սպասէին, կտոր մը հաց ստանալու համար, որու միջոցին կին ու մանուկներ կոխկոտուելով կը վիրաւորուէին: Այս պատճառաւ, թուրք հանըմները մեծ բազմութեամբ հաւաքուելով Սուլթանին առջեւ հսկայ ցոյցեր ըրին, եւ աղերսագրերով հաց ու դարման խնդրեցին:

Սուլթանը հրամայեց որ Պոլսոյ բոլոր ամուրի, ինչպէս նաև մինչև տասը տարի առաջ ամուսնացած այլերը, հպատակ թէ օտարական, երեք մասի բաժնուին, և երկու մասը հինգ օր յետոյ իրենց Հայրենիքը կամ Փոքը Ասիա մեկնելու պատրաստուին, որպէսզի մնացեալ ժողովուրդը կերակրելը դիւրանայ:

Կայսերական այս Ֆէրմանը ամենուրեք կարդացւեցաւ ի գիտութիւն ժողովրդեան: բոլոր ջոջերը իսի՛ ստսովացին այս հրամանէն:

Ազգ. Պատրիառքարանի մէջ Ամիրայք ու սեղանաւորք ժողով կազմեցին, սւր Պէզճեան իր իմաստուն և հնատես խօսակցութեամբ համոզեց զանոնք և հաւանե, ցուց, որպէսզի, իւրաքանչիւրը ըստ կարողութեան, իր ընտանիքին հետ տանի աղքատ ընտանիքներ, անոնց ճամբու տառապանքը թեթեւցնելու եւ օրուայ հացը ապահովելու համար:

Այս կարգադրութիւնը բոլոր ժողովականաց կողմէ որչափ ու ընդունուեցաւ և քահանայից հրամաւուեցաւ որ իրենց ժողովրդեան ցանկերը պատրաստեն, սակայն Պէզճեան խիստ անհանգիստ էր, որովհետեւ ո՛չ միայն Հայոց՝ այլ ամեն ազգէ աղքատ դասակարգը պիտի մատնուէին մահացունող զժքաղտութեանց: Այս իսկ մտածումով, որոշեց Սուլթանին սիրտը շինել, եւ տարբեր կարգադրութեամբ մը հետ առնել տալ չրովարասալը:

Ուստի. ուղղակի Ռամ մի զ Զի ֆ թ ւ ի կ ի գնաց, ուր

Սուլթանը կը նոտէր, իսլամութեան նուիրական կանաչ դրօշին պահպանման համար: Պէզճեան Սուլթանին ներկայանալով երկարօրէն պարզեց այն բոլոր ցաւալի հետեւանքներն, որոնք անխուսափե իօրէն պիտի պատահէին իր տուած հրամանին գործադրութեամց:

Սուլթանը անդրադարձաւ իր սիսալին, և Արի Փէ ի այդ գիշերը նար Ֆէրմանով մը հրամայեց թէ ամեն ոք ազատ է Բումէլիէն կամ Փոքը Ասիայէն արմտիք բերելու և ուզած կանովը ծախելու, ազատ՝ ո և է տուրքէ:

Եւ ահա կարճ ժամանակուայ մէջ, Պոլսը ողողուեցաւ ցորենով, ալիւրով, և ամեն տեսակ սննդերէնով, որով սովոր խսպառ անհետացաւ, և մայրաքաղաքին ժողո, փուրդը փրկուեցաւ վտանգալից տարագրումէն:

Սուլթանը, մեծամեծներն ու բոլոր ժողովուրդը գովեցին ու օրհնեցին Պէզճեանը, իր իմաստութեան և ժողովրդանուէր ճշմարիտ հայրենասիրութեան համար:

Այս գէպքին վրայ էր, օր մը Սուլթանը հիմաքանչ խանդաղատանքով մը Պէզճեանին ըսաւ.

« Ա՛րթին, իմ հացս որ կ'ուտես, քեզի յաւիտենակա՝ ն մնունդ տայ »:

Պէզճեան ուրախ էր ժողովուրդին ի նպաստ ձեռք բերած իր այս յաջող արդի նքէն: Իր քսակէն ալ, Պատրիառք Հօր միջոցաւ 100.000 զրուշ բաշխեց տնանկ և չքաւոր Հայոց:

Օսմ. Տէրութիւնը պարտաւորուած էր Ռուսաց գէմ պատերազմը շարունակել, բայց, արքունի զանձը դրամ չկար, անհրաժեշտ ծախքերը հոգալու համար: Մեծ Վէզիր և Օսմ. բանակին Սպարապետ ՌԱՇԻԾ ՓԱՇԱ, որ պատերազմին ճակատը կը գտնուէր, խորհուրդ տուաւ Սուլթանին պղինձէ դրամ կտրել: Սուլթանը հաւանեցաւ և հրամայեց փողերանոցի տեսուչ Պէզճեանի որ պղինձէ մէկ, կէս, և քառսրդ զրուշնոց դրամներ պատրաստէ:

Պէղճեան Սուլթանին առաջարկեց փոխանակ զու՝ տպղինձի՝ արծաթախառն պղինձէ աւելի արժէքաւոր դըրամներ հապարակ հանել, որով արքունի գանձը տասնանգամ աւելի պիտի շահէր:

Սուլթան Մահմուտ համոզուելով փոխեց իր հրամանը, և արտօնեց Պէղճեանը՝ իր ծրագրածն ընելու: Ամիրան Ֆէթվա հանել տուաւ Շէխիւ-իւլ-իսլամին, հրամայելով որ բոլոր մզկիթներու աղօթատեղիներու և ժողովրդեան մօտ եղած պղինձ, արծաթ և կապարեղինը տրամադրուին արքունի փսղերանոցին, որով, կարճ ժամանակին հրապարակ ելան Սուլթան Մահմուտ Պէշլիկի ըսուածնոր դրամները, որ մինչև 90ական թուականները կը գործածուեր իբրեւ ընթացիկ զրամ:

Մեծ եպարգոս Բէշիտ Փաշա խիստ զայրացաւ Պէղճեանի դէմ, այս փոփոխութեան համար: Արդէն, անոր մասին իրեն շատ մը գանգատներ ալ հասած ըլլալով, Բէշիտ Փաշա պատերազմէն վերջ երբ Պոլիս հասաւ, իր մօտ կանչել տուաւ Պէղճեանը, մտադրելով մահուամբ պատժել դայն:

Ամիրան, որ արդէն իմացած էր այս պարադան, նախ դնաց Մայր Եկեղեցի, աղօթեց, Յակոբայ Մծրնայ Հայրապետին « Զարժանահաս մահ տարածամ » շարականը երգեց ծնկաչոք, հաղորդուեցաւ Յիսուսի Քրիստոսի Կենար Մարմնոյ և Արեամբ, ու ինքինքը յանձնելով Աստուծոյ պաշտպանութեան, դնաց Բ. Դուռ, և ներկայացաւ Բէշիտ Փաշայի:

Մեծ Եպարգոսը նախապէս պաղ ընդունելութիւն մը ըրաւ Պէղճեանի, և զայրացկոտ հարցումներ ուղղեց անոր: Սակայն, Պէղճեանի տուած բացատրութիւններէն տեսնելով որ անմեղ է, զիջաւ, հրամայեց նստիլ, և սուրճ ու նիկարով պատուեց դայն, տէրութեան մատուցած ծառայութիւնքը գովեց, յետոյ յարդանօք ճամբռ զրաւ:

Պէղճեան փառք տուաւ Աստուծոյ, մահուան վտանգէն փրկուելուն համար: 50 հազար զրուշ բաշխեց Եպարգոսին սպասաւորներուն, իսկ 20 հազար զրուշ ալ շնորհեց Հայ աղքատաց:

Բայց Պէղճեանի վերապահուած էր Օսմանեան Տէրութեան ամենամեծ ծառայութիւնը մատուցանելու բացառիկ պատիւր:

Ուուսիոյ հետ 1829 Սեպտ, 14 ին էտիրնէի մէջ կընքուած հաշտութեան դաշնագրի պայմաններուն համաձայն՝ Թուրքիա երեք անգամէն պարտ էր Ուուսիոյ վըճարել 157.000.000 ֆրանք պատերազմական տուրք: Կթէ Սուլթանը անկարող ըլլար վճարել, Ուուսիա իրաւունք պիտի ունենար գրաւելու Ուումանիան և Պուլկարիան:

Առաջին մասնավճարը Զարը Սուլթանին շնորհեց, երբ Խալիլ Փաշա իրբեւ « Արտասովոր Դեսպան » Ուուսիա երթարով Զարին մատոյց՝ Սուլթանին կողմէ զրկուած արժէքաւոր ընծաները:

Երկրորդ մասնավճարի օրը լրանալուն, Ուուս դեսպանը երբ գումարը պահանջեց՝ արքունի գանձը զրեթէ դատարկ էր: Նախարարները՝ անկարող ո և է ճար զըտնելու, չէին համարձակէր ներկայանալ Սուլթանին, որ մտահուած էր այս կացութենէն, ու կը ցաւէր նախարարներուն անճարակութեան վրայ:

Պէղճեան կը ներկայանայ Սուլթանին և տեսնելով անոր թախծոտ վիճակը, կը հարցնէ, թէ ի՞նչ է այդ մտահոգութեան շարժառիթը: Սուլթանը կը պարզէ կացութիւնը: Ամիրան հրաման կը խնդրէ արտօնել դինքը իր ուղածն ընելու, որպէսզի երեք օրուան մէջ կարողանայ հատուցանել այդ պարտքը: Կայսրը կ'արտօնէ զինքը:

Յարութիւն Ամիրայ լիազօրուած, իսկոյն Բերա անցաւ, և բոլոր Եւրոպացի սեղանաւորներն ու վաճառականները ժողովի հրաւիրելով համոզեց զանոնք, որ իրենո՞

վճարեն այդ պարտքը, ու ի՞նք, կարձ ժամանակի մէջ,
այդ գուշաբը իրենց պիտի հատուցանէ՝ տոկոսովը:
Եւրոպացիք՝ որ մեծ վստահութիւն ունեին Պէզճեանի
ուղղամտութեան վրայ, յօժարութեամբ ընդունեցին ա-
նոր առաջարկը, և յաջորդ օրն իսկ գումարը դեսպանին
վճարելով, պարտամուրհակը բերին յանձնեցին Ամիրա-
յին, որ շնորհակալութիւն յայտնեց անոնց, և կրկին զա.
նոնք վստահեցուց թէ՛ շուտով պիտի վճարէ իրենց:

Յարութիւն Ամիրայ մուրհակն առնելով, իսկոյն պա-
լատ գնաց, և կայսեր ներկայանալով ծունը դրաւ, խո-
նարհութեամբ համբուրեց կայսեր քղանցքը, և անոր ոտ-
քերուն առջեւ փոեց՝ Զարին խոշոր կնիքն ու ստորա-
գրութիւնը կրող մուրհակը:

Սուլթանը իսկ'ստ ուրախացաւ ու հիացաւ Յարու-
թիւն Ամիրայի այսքան մեծ, հաւատարիմ և անփոխ ա-
րինելի ծառայութեան վրայ, լսեց Պէզճեանի տուած բա-
ցարութիւնները, և գովելով անոր խոհական իմաստու-
թիւնն ու տիրասիրութիւնը, իջաւ Գանձն, ու իր ձեռ-
քով Յարութիւնի վզէն կախեց կայսերական կենդանա-
գիրը, և անհուն խանդաղատանքով մը ըսաւ,

— Ա՛րթին, քեզի՛ կը շնորհեմ ԹԱՎՎԻՐԸ ՀԻՒՄԱՅՈՒՆ
շքանշանս՝ որ թագւորներու միայն յատուկ է: Դու՛ն
արժանի ես այս պատիւին, Տէրութեանս մատուցած քու-
թանկագին ծառայութիւններուդ համար: Ասկէ ի զատ,
քեզի իրաւունք կ'ուտամ Նախարարաց և Պետական Խոր-
հըրդայ ժողովոց մասնակցելու, Նախարարական պատով
ձի և նաւակ գործածելու, ամէն օր կայս. պալատս գա-
յուվ կերակուրներն տնտեսելով հո՛ս ճաշելու, և առանց
հրամանի, ազատօրէն իմ քովս զալու: Հիմայ զնա՛ Բ.
Դուռ, և Մեծ Եպարգոսին յանձնէ այս ընկալագիրը:

Պէզճեան շտակեց Պապը Ալի, ուր նախարարներն և
մեծամեծները Եպարգոսին մօտ ժողով գումարած էին,

խորհրդակցելու համար թէ՛ ի՞նչպէս կարկի էր ելից հը-
նարք մը գտնել ու այդ պարտքը վճարել:

Ճիշդ այդ խորհրդակցութեանց պահուն էր երբ որ
Պէզճեան իւր գալի իմացուց Մեծ Եպարգոսին, որու հրա-
ւերին վրայ ներս մտաւ Պէզճեան խորհրդակարանէն:

Պէզճեան ուղղուեցաւ Մեծ Եպարգոսին, և ծունկի
գալով համբուրեց անոր քղանցքը, ու անոր ներկայա-
ցուց ընկալագիրը: Եւ մինչ նախարարները զարմացած
ապշութեամբ կը նայէին ընկալագիրին, Պէզճեան կամաց
մը քակեց բաճկոնին վերի կոճակները, և երեւան բերաւ
վզէն կախուած հայսեր կենդանագիրը:

Մեծ Վէղիր ու նախարարները ԹԱՎՎԻՐԸ ՀԻՒՄԱՅՈՒՆ
ՄԱՅՈՒՆ ինը տեսնենուն պէս իսկոյն ոտքի կանգնեցան
ու խոնարհութիւն ըրին Պէզճեանի, ու նստեցնելով քո-
վերնին, սկսան հարցափորձել զայն:

Պէզճեան միասմի պարզեց անոնց թէ ի՞նչպէս երեք
օրուան մէջ յաջողած էս այդ պարտքը հատուցանել և
արժանանալ կայսերական գնահատման և այդ բարձր
շքանշանին:

Բոլոր նախարարները գովեցին Պէզճեանի հայրենա,
սիրութիւնը, թանկագին ծառայութիւնները, և շնորհա-
կալութիւն յայտնեցին որ թէ՛ զիրենք և թէ տէրութիւ-
նը փրկած էր իր իմաստուն ձեռնարկով:

Ահա ա՛յս զործին համար է, որ ժողովուրդին մէջ
կը խօսուի թէ՛ Պէզճեան Զ օր թագաւորութիւն ըրած է:

Սուլթան Մահմուտ այլեւս իր անբաժան ընկերը և
խորհրդականը հոչակեց Պէզճեանը, որմէ կ'ակնածէին
բոլոր մեծամեծները, և յարգանքով կը մօտենային անոր:
Ազգն ալ ուրախ էր իր այս դաւկին վայելած բարձրա-
գոյն պատիւններուն և դիրքին համար.

ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ՊԵԶՃԵԱՆ ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՄԻՐԱՅԻ
ԱԶԳԱՆ ՊԱՍ ԳՈՐԾՈՒՆ ԷՌԻԹԻԿՆ
oooooooooooooo

Յարութիւն Ամիրայ Պէզճեանի ազգանպաստ գոր
ծերը իսխատ բազմաթիւ են: կարելի չէ մի առ մի ման-
րամանել զանոնք այս փոքրիկ հատորին մէջ: Կուտանք
անոնցմէ կարեւորագոյնները:

1826 Յուլիս 8-20 ին Պուտոյ կողմը պատահած ահ-
ուելի հրդեհը, որ Այս Սօֆիայէն մինչեւ Սուլթան Պա-
յազիտ, և Պահճէ Գարուէն մինչեւ Լանկա տարածուած
ու հազարաւոր տուներ մզկիթներ, պանդոկներ և այլ
շէնքեր հրոյ ճարակ ըրած էր, լափիզած էր նաեւ գում
Գարուի չայոց մայր Եկեղեցին ու Պատրիարքարանը:
Երկար ատեն կարելի չէր եղած վերաշնութեան հրա-
մանը ձեռք բերել:

Օր մը, երբ Պէզճեան Եէնի Գարուի բազնիքը գացած
էր, Սուլթանէն կանչուեցաւ: Յարութիւն շտապից եր-
թալ պալատ: Սուլթանը՝ որ տեղեակ էր Յարութիւնին
ու ըստ զալէն՝ հարցուց թէ հանգիստ էիր բազնիքին մէջ:

Յարութիւն՝ որ ասանկ առիթի մը կը սպասէր, պա-
տասխանեց,

« Վեհափա՛ռ Տէր, մինչեւ հիմա այրած Մայր Եկե-
ղեցին աւերակ մնացած ըլլալով, այս օր. կիւրակի, այս
ցուրտ և խոնաւ օդին, նոյն տեղը գլխարաց կանգնած,
Զերդ Վեհափառութեան կենաց համար երբ կաղօթէի,
նաստիկ մսեցայ, ու փութացի բազնիք երթալ, որով ան-
հանգիստ եղայ »:

Սուլթան Մահմուտ հրամայեց որ առջինէն աւելի
գեղեցիկ շնուրի Մայր Եկեղեցին:

Պէզճեան Սուլթանին ոտքը ինկաւ, և արտասուա-
լից աչքերով շնորհակալ եղաւ անոր: Տուն դառնալով, իր
սպասաւոր թէլլի Յարութիւնը զրկեց կարապետ Պատ-
րիարքին հաղորդելու այս բերկրասիթ լուրը:

1828 Փետր. 5ին(Հ. Տ.) շինութեան արքունի հրո-
վարտակն եկաւ, և Պէզճեան իր մօտ կանչելով արքունի
ճարտարապետ Գրիգոր Ամիրան և Մ. Տէվէթ կարապետ
ճարտարապետը, յատակագիծը անոնց պատրաստել ար-
ւաւ: Հիմնարկութիւնն եղաւ Փետր. 10 ին: իսկ շինու-
թիւնք աւարտեցան Սեպտ.ի վերջը:

Շինուեցան երեք մեծ և երեք փոքր հոյակապ ու
փառաւոր Եկեղեցիներ, իրենց պահարաններով, Հայերէն
լեղուի ուսուցման համար Ռւսումնարան մը, ինչպէս և
երաժշտութեան գասի Վարժոց մը: Ասոնց քով ջրալից
աւազան մը, ջրհանի և ջրհանկիրներու սենեակներ շին-
ուեցան: Մայր Եկեղեցւոյ դէմ կանգնուեցաւ ԱԶԳԱՅԻՆ
ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ:

Այսքան հսկայ և ընդարձակ շինութիւն մը ութը
ամսուան մէջ գլուխ հանուեցաւ ծախսուելով մօտաւո-
րապէս ԵՌԵՔ ՄԻ ԼԻ ՈՆ Ղ. ԲՈՒԿ, որուն կարեւոր
մէկ մասը տուաւ Յարութիւն Ամիրայ, իսկ մնացեալը
հայթայթուեցաւ Ազգին մեծամեծներուն և բոլոր ազ-
գայոց նուիրատուութեամբ:

Օծման արարողութիւնները կատարուեցան Պոլսոյ
համար աննախիրնթաց եղող փառաւոր հանդիսութեամբ
մը, որուն ներկայ էր մայրաքաղաքին ամբողջ Հայ Եկե-
ղեցականութիւնը, և ծովածաւալ ժողովուրդ(Հոկտ. 14):
Մայր Եկեղեցին, որ կարապետ Պատրիարք օծեց, կոչ-
ուեցաւ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ՝ յանուն Տիրամօր Ս, կուսի
Հրաշալի Վերափոխման: Հիւսիսի կողման երկրորդ Եկե-

դեցին օծեց Աստուածատուր Արքեպիսկոպոս, կոչուեցա
Ս. Խաչ: Երրորդ հարուակողմի եկեղեցին՝ որ Երեմիա
Արք օծեց, յանուն Որդոց Որոտման՝ Յակոբայ և Յովի-
հանուլ առաքելոց: Իսկ միւս երեք փոքր եկեղեցիները
անուանուեցան Ս. Ծննդեան, Մրոց Հրեշտակապետաց
և Ս. Յարութիւն: Ա.ը օծեց Պատր. փոխանորդ Բարթո-
ղմէոս Վարդապետ, Բ.ը՝ Անդրէաս Վրդ., իսկ Գ.ը, որ
Պէղճեանի փափաքով Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ կոչուեցաւ՝ օծեց
Ս. Երուաղէմի Պատր. փոխանորդ Յովիհաննէս Վարդ.:

Պէղճեան Մայր Եկեղեցւոյ նուիրեց բազմաթիւ եւ
թանկագին սպամներ, զարդեր, որոնց վրայ իր արձանա-
դրեալ յիշատակութիւնը կը մնայ յաւէտ:

Պէղճեան ի հիմանէ վերաշինեց Գում Գարուի Լու-
սաւորչեան Դպրոցը, որ կոչուեցաւ ՊէջօծեԱն ՄԱՅՐ
ՎԱՐԺԱՐԱՆ, և որուն մատակարարութեան հոգը յանձ-
նեց ոսկերիչ արհեստաւորներու:

Գում Գարուի Դուրսի ձկնորսաց թաղին մէջ շինեց
աղջկանց և մանչերու յատուկ երկու վարժարան, ի յի-
շատակ իւր անմահ ծնողաց կոչելով զանոնք ՊՈՂՈՍԵԱՆ
և ՎԱՐԺԱՐԱՆ և որսնց տեւականութիւնը ապահովե-
լու համար 230.000 զրուշ պահ տուաւ Մայր Եկեղեց-
ւոյ, սա պայմանով որ, անոր տոկոսը եղող հազար զը-
րուշը ամսէ ամիս վճարուի յիշեալ երկու վարժարան-
ներուն: Սոյն դաշինքը՝ որ Աղաւնի և Կարապետ Պատ-
րիքներու Ազգ, ժողովոյ և Ամիրայից կողմէ վաւե-
րացեալ է, մինչեւ այսօր անփոփոխ կը դործադրուի:

Իսկ նոյն թաղի Եկեղեցին Պէղճեանի մահէն շատ
ետքը, 1885 թուին շինուեցաւ, և ի յիշատակ մեծանոն
բարեիրարին՝ կոչուեցաւ Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ:

Ամէն տարի, Ս. Զատկի երկրորդ (Նոր) կիւրակին,
ըստ կտակին, օրուայ Պատրիարքը նոյն տաճարին մէջ
հանդիսաւոր Ս. Պատարագ կը մատուցանէ. ու կը նա

խագահէ հոգեհանգստեան սրտաբուլս արարողութեան,
զոր կը կատարուի թաղին հայութեան կողմէ, ի յիշա-
տակ յաւէտ անմոռաց Պէղճեանի:

Պէղճեան Բերայի մէջ աղքատ աղջիկներու համար
հաստատեց ասեղնագործութեան Արհեստանոց - Վարժա-
րան մը, որուն տեսչութիւնը յանձնեց նշանաւոր տի-
րացու Սերովբէի, որ փողերամոցին մէջ ոսկերիչ էր:
Բերայի Գոնավուլա և Սքուտէլա թաղերուն մէջ,



19րդ Դարու կրթասէր բարերարներէն մէկը
ՃԱՆԻԿ ԱՄԻՐԱՅ ՓԱՓԱԶԵԱՆ

երկու վարժարան բացուած էին 1850 ին Տ. Զաքարիտ
քահանայի ջանքերով և Ճանիկ Ամիրայ Փափազեանի մե-
ծագումար նվաթական գոհողութեամբ:

1.— Սոյն գրքիս աշխատափրուր իր նախակրթութիւնը
ստացած է Պոլուեան եւ վաւելուան վարժարանին մէջի
1895 էն մինչեւ 1901, աւարտելով նաեւ յատկապէս մեզ
- չորս աշակերտի համար բացուած ԼՐԱՅՈՒՑԻՉ ԳԱՍՏՐՈՒՑ Քը-
չը անանաւաւարտ ելաւ եւնոյն տարւոյ 73 դպրոցաւարտ

Վերոյիշեալ երկու թաղերուն մէջ աղբիւր չգտնուելուն պատճառաւ. թէ՛ ժողովուրդը և թէ դպրոցական մանուկները ջուրի նեղութիւն կը կրէին, և ոտիպուած էին հեռաւոր տեղերէ ջուր բերել տալ: Այս ինեղծութիւնը իմացուցին Պէզճեանի, որ Սուլթանին ուրախ մէկ պահուն, յանուն դպրոցական մանուկներուն աղերսագիր մը տուաւ: Սուլթան Մահմուտ հրաման ըրաւ աղբիւրներ շինել այդ երկու թաղերուն մէջ:

* * *

Յարութիւն Ամիրայ ձեռնարկեց նաև Խասդիւղի Ս, Ստեփաննոո եկեղեցւոյ շինութեան: Կարգ մը նախանձորդներ, Ամիրային մեծագործութիւններէն նեղուած եւ վիրաւորուած, կ'ուզէն Սուլթանին աչքէն ձգել իր հաւատարիմ Արթիւնը: Ուստի, աղերսագիր մը կ'ուտան նորին վէհափառութեան, ամբատանելով Գազաղ Արթիւնը թէ Խասդիւղի մէջ այնպիսի մեծ ու բարձրահայեաց եկեղեցի մը շինել կ'ուտայ, որ պիտի իշխէ էյուպ Սուլներուն մէջ այս առիերը գըողը Առաջին հանդիսանալով Ուստիմական խութբոյ կողմէ արժանացաւ ոսկետառ դրեալ գովութեան ԲԱՐԵՆԻՇ ին: Վարժարանին սնօրէնն էր ծանօթ դաստիտըակ Տիար Պողոս Պէզճեան, իսկ Ուսուցիչներ՝ Տ. Տ. Յար. Գույումճեան՝ Գաղթերէն, Տօքթ. Ենովք Թէյեան գիտութիւն, Թիւ եւ Տոմարակալութիւն. Տիգրան Նշաստա, Ֆեան՝ Մուրերէն, Եղիազար Տէօվլէթեան՝ Հայերէն, Արշակ Ա, Ավայանեան՝ Գրականութիւն, Նազարէթ Եազմանեան Պատմութիւն եւ Աշխարհագրութիւն. Ցովիաննէս Մեհտէրեան Եւր, Զայնագրութիւն, Ռուբէն Սերոբեան՝ Գծագիտութիւն, Իւկ Թիւրք Շասուցիչ մը, որուն անունը դժբաղբաբար չեմ յիշեր, Թուրքերէն լեզուաւ կ'աւանդեր օսմ. Պատմութիւն:

Շբանաւարտներս էինն Պ. Պողոս իւթիւնեան հարտարապետ, այժմիանգուցեալ է, Լեռն Աւագեան, Նկարիչ եւ հրապարակագիր ի Պոլիս, եւ ես:

Թան մղկիթին: Կամ պարզ խօսելով, Խաչը Մահիկին վրայ պիտի տիրապետէ . . . :

Սուլթան Մահմուտ այս պարագան ստուգելու համար, հարցում կ'ուղղէ Գազաղ Արթիւն Ամիրային թէ Խասդիւղի մէջ եկեղեցի՞ շինել կ'ուտայ:

Խորամանկ Պէզճեան կը Պատասխանէ թէ՛ ինք չէ շինողը, այլ՝ Հայ ժողովուրդը, և հրամանագիրն ալ առնուած է:

Սուլթանը հասկցած էր թէ՛ այդ ամբաստանագիրը նախանձի արդիւնք էր. ուստի կը հրամայէ Յարութիւն Ամիրային այնչափ բարձր շինել եկեղեցին որ ինք Քեղադանէ պտոյտի գացած ատեն կարենայ զայն տեսնել ծովուն վրայէն.

Պէզճեան, Սուլթանին այս հրամանը կը հաղորդէ ճարտարապետին, որ երկու օրուան մէջ իր ճարտար գործաւորներուն շնորհիւ կը յաջողի եկեղեցւոյ երկրորդ վեր նատան յարկի ճակատը արագօրէն շինել: Սուլթանը Յարութիւնի հետ Զաղլաղանի պաւատը գացած ատեն կը հարցնէ Արթիւն Ամիրային թէ՛ ու՞ր է շինուած եկեղեցին: Յարութիւն Ամիրայ ձեռքով կը ցուցնէ բարձրացած շէնքը և Սուլթանը գոհ կը մնայ:

* * *

Պէզճեանի քոյրը բարեպաշտուհի Տիկին Համասիւու Մերկէրեան, իր ծախքով ի հիմանէ նորոգել տուաւ էյուպի Ս. Եղիա եկեղեցին, իսկ բարեգարգութեան ծախքերը ըրաւ Պէզճեան որուն նուիրած մեծ ու գեղեցիկ ջահը մինչեւ այսօր եկեղեցւոյ կելլոնէն կախեալ կը շողշողայ, իբրեւ կենդանի վկայ:

Պէզճեան թանկագին սպասներ նուիրած է իւսկիւտարի Ս. Խաչ եկեղեցիին: Կը հաւաստեն, թէ գաւառական շատ մը եկեղեցիներու ալ նմանօրինակ լիշտակելինը լիրատութիւններ ըրած է Պէզճեան:

Սըքունի նաւարախին մէջ թ. Դրան կողմէ մատուռ
մը իր չորս որմերով և առաստաղով կիսաւարտ վիճա-
կով յանձնուեցաւ Ազգին: Պէզճեան իր քսակէն աւար-
տեց ու բոլոր պէտըեր ալ հոգալով օծել տուաւ զայն, որ
կոչուեցաւ Ս. ՅԱՐՈՒԹՅԻՒՆ Եւ որպիհետեւ հկեղեցին սե-
փական ժողովուրդ չունէր, Պէզճեան հինգ հազար դրշ.
Մայր Եկեղեցւոյ մնաւուկին յանձնեց, սա պայմանաւ որ
անոր յիսուն զրուշ շահը ամսէ ամիս Գասըմ Փաշայի
Սուրբ Յակոբ Եկեղեցւոյ քահանայից դասուն տրուի, որ-
պէսզի անոնք կարգաւ քահանայագործեն նորաշէն Ս.
Յարությւն եկեղեցւոյ մէջ:



q l o h w — q b g b p o p y
—(o)—

Պէղճեանի գործերէն զանազան դրուագներ.— Սուլ-
թանին հետ կատարած իր պայշտներն ու բարե.
գործութիւնները:

Տ Ե Ա Ն Կ Ա Յ Ս Ե Տ Ո Ւ Կ Ի Վ Կ Ա Յ Ո Ւ Բ Ո Ւ Բ Ի Վ Ը Ը

999-999-999

Զի կարծուի թէ Պէղճեան Սուլթանին ամենասիրելի
ծառան և խորհրդականը ըլլալով թշնամիներ չունէր: Հա-
կառաակը, շատ մը մեծամեծներ, աւագանիներ նախան-
ձելով անոր վայելած դիրքին, թէև կը ջանային ամէն
առթիւ Սուլթանին առջև չարախօսել անոր մատին, աշ-
քէ ձգելու համար զայն, բայց Պէղճեան իր խսհական,
հեռատիս, սիրաշահող, համեստ և քաղցր բնաւարութեամբ

Քանի՛ քանի՛ անգամներ կանխեց ու իրմէ հեռացուց ա-
հաւոր վտանգներ: Մանաւանդ, երբ նկատի առնենք այն
շրջանը՝ որուն մէջ կ'ապրէր, և այն մոլեռանդ րարձր-
աստիճան անձնաւորութիւնները՝ որոնք Սուլթանին ան-
հուն վստահութիւննը կը վայելէին և մեծ ազդեցութիւն
ունէին:— Ինչպէս, Մեծ Վէզիր Սէլիլ ՓԱՇԱ, Սպարա-
պետ ԽՈՒՍՐԻՎ ՓԱՇԱ, ԲԷՇԻԾ ՓԱՇԱ, ևայն— որոնց
հետ իր ներկայութեանը կատակել կը հրամայէր կայսրը
Պէղճեանի: Ու Պէղճուան թէ՛ կայսեր խօսքը կը յարգէր,
և թէ նախարարներուն սիրտը կը սիրաշահէր:

Մեր Ազգին ալ բազում նախանձողներ ունեցաւ նա,
մանաւանդ Ամիրայից դասէն։ որոնք Պէտքեանի բարե-
սիրական ձեռնարկներէն, կայսեր Տէրութեան մեծամեծ-
ներուն, և բոլոր ժողովրդոց առջև վայելած մեծ և ակ-
նածալից յարգանքէն կը խիթային ու կը նեղուէին։ Սա-
կայն Պէտքեան այս բոլորին տեղեակ ըլլալով հանդերձ,
մի՛շտ ներողամիտ գտնուելով, խօնարհութեան և ներո-
ղամտութեան օրինակ կը հանդիսանար։ (2)

2.- Պէզմեան թարութիւն Ամբիայ. իբրև զերմեռանդ հաւատացեալ եւ բարի քրիստոնեայ մարդ, երբէ՛ք չէր ի՞ պարտանար իր բարձր աստիճանին, վայելած պատիւին, եւ ունեցար հարստութեան վրայ, ինչդէս կ'ընեն արդիական-ները, այլ, այդ բոլորը կը նկատէր Աստուծոյ պարգեւած շնորհները. որոնք մէկ վայրկեանէն միւսը կրնան կորզուիլ մեղմէ. եւ զմեզ թողուլ անշնորհ՝ ուրիշին օգնութեան ը կա-րու թշուառ, եւ ամ ենուն նողկալի:

Այս իսկ մտածումով, Գէզնեան իր բոլոր կեանքը նուի, բեց ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹԻՒՆ կատարելու. ո՛չ Թէ՞ միայն Համ ժողովուրդին. այլ եւ Թուրք, Յոյն. Հրեայ բոլոր աղքատ, Թշուառ հայրենակիցներուն անխտիք, որոնք կ'օրինէին զինքը. աղօ Թելով իր Խանկագին կինաց: Գէղթեան նիւթապէս օգնեց Ղա աթիոյ Սուլք Փրկիջ Հռովմէական Հայոց եկեղեցւոյ շինու-

Պոլսոյ մէջ, Ազգ- գործերու շարք, Ամիրաները երկու մասի բաժնուած՝ իրարու դէմ կր պայքարեին:

Այս երկու խումբներ մէկուն վլուխը կը գտնուէին սեղանաւորներ և առեւտրականներ, կեզրոն ունենալով Խասգիւղը: Այս խումբին զլիաւոր ջիրն ու ողին էր օրուայ խորագէտ և քաջաքարող Տ-Կարապետ Պատրիարքը: Ասոնք տողորուած էին աղատ գաղափարներով:

Երկրորդ խոռվածքի զլուկաց կեցած էին հին աւանդութ, թիւններու և սովորութիւններու ջերմ պաշտպան ճարտարապետ, արհեստապետներ և Ակնցի հին գերդաստանի շուպաւիդներ:

Այս երկու հոսանքին մէջ Պէղճեան չէզոք դիրք մը
բռնելով անոնց վրայ հակակշռի դեր ի գործ կը դնէր, և
իր հզօր ազգեցութեամբ, երկու կողմին միացման օղակը
կը հանդիսանար:

Պէզճեան, իրրկ Պոլսեցի. և ժողովուրդի խոնարհ և
արհեստաւոր դասէն դէպի Ամիրայական բարձր պատի-
վին հասնող մէկը, մի՛ շտ հասարակ ժողովուրդին կողմը
բռնեց, և իր բարերար ազգեցութեամբ յաջողեցաւ որոշ
հոսանք մը ստեղծել: (5)

Ու Պէզճեան. այսպէս կըցաւ հասարակ ժողովուրդ-
դին վրայ իշխող Ամիրայական դիկտատորութիւնը կի-

Պէզմեանի մ'եծագործութեանց շարքը երկար է եւ անն հաշուելի: մ' ենք սակ այս յայտնի կարեւորագոյնները միայն կ'ուտանք գրգոյկիս այս նեղ էցերուն մէջ:-

3.—Այս մասին կը վկայէ ողբացեալ յայտնի բանասէը Տիար Յ. Գ. Մըմբէւան, իր ժմ. Դար Եւ Յովի. Պրուսացի Տէ- րոյէնց անուն Երկասիրութեան 45, 46, 47 Եջերուն մէջ:

սովին չէղոքացնել, և Ազգային հաստատութիւններսւ
մատակարարումի դործոց մէջ էսնաֆ և արհեստաւոր
ժողովուրդին մասնակցութիւնը ապահովել:

Պէջձենսի, ՊԱԼԱԹԵՑԻ ԳԷՐՈԳ ԴՊԻՐ,
ԵՒ ՊԱՏՈՒԵԼԻ ԳՐԻԳՈՐ ՓԷՇՏԻՄԱԼՁԵԱՆ

Ինչպէս տեսանք, Յարութիւն Պէզճեան, իր Ազգին
յառաջիմսւթեան ի նպաստ ո՛չ միայն իր հզօր ազգե-
ցութիւնը և խորագիտ միտքը, այլ և իր հարստութիւնը
։ Անգլուղով նդուս գոտմն մզ ունեո զ

Այն ատենուայ նշանաւոր ուսումնականներէն էին ՊՐՈՒՍՍԻ ՅՈՎՀ. ՏԵՌՈՅԵՆՅ և ԳՐ, ՓԵՇՏԻՄԱԼՃԵԱՆ ուսուցիչները, առաջինը իբր լեզուագէտ, իսկ երկրորդը իբր հայագէտ և իմաստասէր: (1)

Յարութիւն Ամիրայ իր պաշտպանութեան տակ առաւ Փէշտիմալճեան պատուելին, ուստարեց անոր գրա կան գործերուն: (*)

Պատուելի Փհշտիմալճեան Պէղճեանի մօտ մեծ համակրութիւն կը վայելէր, և անոր թելադրութեամբ էր որ Յարութիւն Ամիրայ իր ծախքով, և ի յիշատակ իւր անուան տպագրել, և բոլոր Ազգային դպրոցներուն ձրիօրէն բաժնեկ տուաւ Պալաթի կրթական հորիզոննին «Գիսաւոր Աստղը» հանդիսացող նշանաւոր լեզուագէտ Պալաթի հասգուցեալ ԳէՈՐԳ ԴՊՐԻ Պարսկերէնէ Հա

1.— Յովիշ. Տէրոյենց կը վայելէր Պալեան Կարապետ Ամիրա
յի պաշտպանութիւնը:

(*) Այս երկուքէն զատ Պալասյ մէջ կային շատ լեզ, ուագէտ և զիտուն անձեր, ինչպէս Յակող Նալեան։ Ֆիզիքա Պօղոս, Սարգսս սարաֆ Յովհաննէսեան, Թագւոր Վարժապետ, և յին։

երէն բառգիրքը, զայն կորուստէ փրկելու, ԱՅԱզին զա-
յակաց օգտակար ըլլալու անկեղծ փափաքով: (**)

Պէզճեան Ամիրայ, Պալաթի և Ֆէնէրի բարձունքը,
Գյանլը ՔիլիՍէ կոչուող թաղին մէջ իր ծախքով դըպ-
րոց մը հիմնեց, յանուն Ս. ԱմիրէլՈՅ, և որուն հոգա-
ծութիւնը յանձնեց Հայ գինեպաններու էմնաֆին: (1)

Պէզճեան նմանապէս օգնեց ՎԵՆԵՏԻԿԻ ՄԽԻԹԱՐ-
ԵԱՆ Հայրերուն, անոնց պատրաստած « ՀԱՅԿԱԶԵԱՆ
ԱԲՇԵՐՈՒՆԻՆ տպարրութեան բոլոր ծախքը հոգալով
իր քսակէն:

Նոյնպէս. Պէզճեան, իր բարեկամ Փափաղեան Ճա-
նիկ Ամիրայի հետ համախորհուրդ, 40.000 դահեկանի
գումար մը յանձնեց Պալաթու Ս. Հրեշտակապէտ եկե-
ղեցւոյ մնտուկին, ձեռամբ քարոզիչ Տ. Ստեփաննոս Վրդ.
Զաքարեան, (Աղաւնի մականուանեալ, որ յետոյ եղաւ
Պատրիարք Կ. Պոլոյ) սա՛ պայմանաւ որ, անիր տոկո-
սը յատկացուի թօփ Գաբուի և Սալմաթօմրուզի Ազգ.
Գարժարաններուն:

Պէզճեան իր բնակութիւնը Եէնի Գաբուէն փոխադրած
էր Օրթագիւղ, և ստէպ տեղոյն Ս. Առոտուածածնայ ե-
կեղեցին: Եկեղեցպանները խոստվանահայր քահանային
միջոցառ յայտնեցին Պէզճեան Ամիրային թէ եկեղեց-
ւոյ շինութենէն մնացած 100.000 դահեկանի պարտքը
անկարող ըլլալով վճարել՝ ծանր տագնապի մատնուած են:

(**) Գէորգ Դպիր հմուտ էր Երրայեցերէն, Լատիներէն
և Յունարէն լեզուներուն, զուգընթաց Հայերէնին: Իր կա-
րի մեկուսի կենցաղը արդիւնաւոր չէ եղած: (Յը. Գ.
Մըրբեան Ժմբ. Դպիր և Յովհ. Տէրոյ նոց, էջ 32):

1.— Էնտֆական Միութիւնները մեծ ծառայութիւններ
մատուցած են ազգին, օժանդակելով դպրոցի, իհւանդանոցի,
եկեղեցիի, եւայն: Քիւրքիներու կոնաֆը մինչեւ այսօր իր
պաշտպանութեան տակ առած է Եյուպի Ս. Եղիա Եկեղեցին:

Պէզճեան իր մօտ հրաւիրեց եկեղեցպանները, և զա-
նոնք հարցափորձելով տեղեկացաւ թէ տաճարին շինու-
թեան ատեն թէկ ոմանք խոստացած են օգնել, և անուն-
ին ալ զրանը վրայ արձանագրել տուած են, բայց յե-
նոյ բան մը չեն վճարած:

Սրտմտեցաւ Պէզճեան, հրամայեց ջնջել այդ արձա-
նագրութիւնները, և դիզուած ամրող պարտքը ինք վը-
ճարելով ազատեց եկեղեցին իր ծանր բեռէն: Ասկէ զատ,
շատ մը թանկագին շուրջառներ գաւագան, սկիհ, վա-
րագոյրներ և այլն նորիրեց նոյն եկեղեցւոյն:

Սուլթան Մահմուտ, Պէզճեանը հետն առած, 1851 ին գը-
նաց Տարտանէլ: Տեղոյն Հայերը Պէզճեանէ ինդիեցին
որ փողոցի վրայ շինուած իրենց եկեղեցին պատով մը
շըջափակել տայ: Ամիրան իր քսակէն ծախսելով շինել
տուած խնդրուած պատը:

Կէլիպօլուի Հայոց նորաշէն եկեղեցւոյ - որուն շի-
նութեան հրամանը Պէզճեան ստացած էր - եկեղեցպան.
Ները Տարտանէլ եկան, և Ամիրային ներկայանալով շի-
նութեան հաշուեկշիոր անոր մատուցին, որմէ յայտնի
ճամբար թէ 10 000 դրուշի պարտք մը մնացած է: Պէզ-
ճեան սիրով վճարեց այդ գումարը, և ուրախութեամբ
ճամբու դրաւ Կէլիպօլուցիները:

Սուլթանը Պէզճեանի հետ անցաւ էտիրնէ, քաղքին
բերդերը քննելու համար:

Տեղոյն Հայերը, որ լաւ դիրք և գործ ունէին, Պէզ-
ճեան Ամիրային դիմելով իրենց եկեղեցւոյ շինութենէն
գոյացած խոշոր պարտքի մասին իր միջամտութիւնը
ինդրեցին - որովհետեւ մէջերնին անմիարանութիւն տի-
րած էր այդ մասին:

Յարութիւն Ամիրայ, Պէզճեան, քաղաքին բոլոր Հայ
երևալները ժողովի հրաւիրեց Պարտիզպաննեան կարապետ

աղայի տունը, Առաջնորդ Մեսրոպ Արքեպ, ին հետ, ուր
Պէզճեան նուիրատուութեան ցանկ մը բանալով է՞ն ա-
ռաջ ինք գորուցաւ կարեւոր գումար մը, և անմիջապէս
զայն վճարեց: Ամիրայէն ակնածելով նոյնը ընել ստիպ-
ուեցան Առաջնորդն ու ջոջերը, որով, պարտքէն աւելի
մեծ գումար մը գոյացաւ: Պէզճեան իր ներկայութեան
կանչել տուաւ բոլոր պահանջատէրերը, իր ձեռքով վճա-
րեց ու մուրհակները պատոել տուաւ:

Էտիրնէցիք օրհնեցին Պէզճեանը, որ այսպիսի իմաս-
տուն կարգադրութեամբ զիրենք փրկեց պարտքի ծանր
մղձաւանջէն:

Մալկարայի Հայոց կողմէ ալ պատուիրակներ եկան
էտիրնէ, և Պէզճեանէ օգնութիւն խնդրեցին իրենց նորա-
շէն եկեղեցւոյ պարտքը գոցելու համար: Ազգաշէն ու
Մեծանուն Բարերարը անոնց խնդրանքն ևս կատարեց,
և ուրախացուց Մալկարայի 500 տուն Հայութիւնը:

Քիչ օրեր յետոյ, Սուլթանն ու Պէզճեան վերադար-
ձան կ. Պոլիս:

* * *

Պէզճեանի ամենագլխաւոր մտահոգութեան առար
կան դարձած էր Ազգին աղքատ ու չքաւոր դասակարգը:
Անհամար էին իրեն դիմող ամենազգի թշուառները, ու
ինք Մի՛շտ կ'ուրախացնէր այդ դիմողները: Բայց Պէզ-
ճեան կը տեսնէր սր Ազգին կարօտեալները խի՛ստ շատ
են, իսկ Հայ ունեւոր դասակարգը շա՛տ անտարբեր է
անոնց հանդէպ:

Ուստի, Ամիրաներուն այս անտարբերութիւնը թօ.
թափել տալու, և կարօտելոց տեւական օգնութեան մա.
սին գործնական միջոց մը խորհելու համար, բոլոր երե-
ւելի Հայերը ժողովի հրաւիրեց Ազգային Պատրիարքա-
րանի մէջ: Այդ ժողովին մէջ Պէզճեան երկարօրէն խօ-
ուցաւ Ազգին տնանկ, թշուառ ու հիւանդ դաստկարգին

վրայ, և անոնց հասկցուց թէ, կան բազմաթիւ դժբաղդ
ու պատուաւոր հայրենակիցներ, որոնք « աշխատիլ ո՛չ
կարեն, մուրանալ ամաչէն »: Ամէն մէկերնիս, ոո Աստու-
ծոյ շնորհիւ քիչ թէ շատ լաւ դիրքի ու կարողութեան
տիրացած ենք, պարտաւոր ենք մեր հարստութենէն բա-
ժին հանելու այդպիսի մեր եղբայրներուն, միսիթարելու
համար զանոնք իրենց օգնութեան կարօտ օրերուն մէջ,
վասնզի, մինչ մենք ամէն բարիք կը վայելենք, արդար
չէ, մոռնալ աւուր հացի կարօտը անկար հիւանդը, գու-
ցէ օր մը բաղդը մե՛զ ալ հարուածէ, և անսնց պէս դըժ-
բաղդ հիւանդ, և աւուր հացի կարօտ մնանք, ու մէկը
մեզ չմիսիթարէ . . . :

Պէզճեանի հոգեցունչ խօսքերը տպաւորիչ հանգա-
մանք ունեցան: Երկու քննիչ Յանձնախումբեր կազմը-
ւեցան՝ Պոլսոյ թաղերը շրջելով կարօտեալները արձանա-
գրելու համար: Յաջորդ ժողովին իսկ, հաստատուեցաւ
ՏՆԱՆԿԱՅՑ ՍՆՏՈՒԿը որուն իրեւ հիմնադրամ՝ Պէզճեան
10.000 դրշ. արձանագրուեցաւ և վճարեց անմիջապէս:
Նոյնպէս կարեւոր գումարներ արձանագրուեցան ու վր-
ճարեցին ներկաները: Բոլոր արհեստաւորներն ալ իրենց
կարողութեան չափով տարեկան որոշ տուրք մը վճարել
յան ձն առին: Ժողովին կողմէ ընտրուեցան Գանձապետ-
ներ և Համարականներ: Կարօտեալները երկու կարգի բաժ-
նուեցան. 1.- աւուր հացի կարօտներ, 2.- հացերնին հա-
զիւ ճարող՝ բայց հագուստէ և այլ պէտքերէ զուրկ եղող
կարօտեալներ. որոնց համար սահմանուեցան որոշ ամսա-
կան հացագին, և Ծննդեան ու Զատկի օգնութիւններ:

Ահա ա՛յսպէս, Պէզճեանի ջանքերով Ազգ. Պատրիար-
քարանի մէջ հաստատուեցաւ ՏՆԱՆԿԱՅՑ ՍՆՏՈՒԿը, որ
եղաւ Թրքահայոց առաջին Աղքատախնամ Ընկերութիւ-
նը, յօգուտ կարօտելոց:

ԳԼՈՒԽ ԵՕԹԵՐՈՐԴ

ԱԶԳԱՅԻՆ ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆԸ

Պէզճեանի դէմ նոր ամբաստանութիւն մը.— Պէզճեան կը հաշտեցնէ գժտեալ Ամիրաները և Տատեան ու Պալեան գերդաստանները վերահաստատել կ'ուտայ իրենց հայրերու արքունական

կարեւոր պաշտօններուն մէջ-

Պէջեանէ ՀիւԱՆԴՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՄԱՀԸ

—oooooooooooooo—

Իր տառապեալ Ազգին, և անոր դժբաղդ զաւակաց հանդէպ Պէզճեանի ունեցած մեծ գորովին ամենափայլուն ապացոյցներէն մին է իր կոթողած ԳԹՈՒԹԵԱՆ ՏՈՒԻՆԸ, և որուն հիմնարկութիւնը տեղի ունեցած է հետեւեալ պարագաներու տակ:

Նախ ըսենք սր Հայերը այդ թուականներուն արդէն ունէին հինէն հաստատուած երկու հիւանդանոց, մէկը Բերայի մէջ, իսկ միւսը Նարլ-Գարուի Ա. Յովհաննէս եկեղեցւոյ տակի նկուղը, որուն դէմ էր նաև յիմարանոցի շէնքը՝ շատ անյարմար վիճակի մը մէջ:

Անուանի հրապարակագիր, և «Բիւզանդիոն» թերթի տէր տնօրէն ողբացեալ Տիար Բիւզանդ Քէչեան 1888ին հրատարակած իր «ՊԱՏՄ. Ս. ՓՐԻՉԻ Ա. ԶԳ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻՆ ՀԱՅՈՅ» գրքին երդ էջին մէջ. Հիւանդանոցին շինութեան մասին կը գրէ հետեւեալը,

« Նան աղա Նուրեան, 90ամեայ, քեռորդի Պէզճեանի, կը պատմէ սրտաշարժ դէպք մը, որ եղաւ ան,

միջական շարժառիթ Պէզճեանի՝ ձեռնարկելու նոր Հիւանդանոցի մը շինութեան։ Նարլ Գափնւի այժմեան Սուրբ Յովհաննէս եկեղեցւոյ տակի նկուղն էր երբ՛ մի Հիւանդանոց, և տաճարին ճի՛ շդ դիմացը կը պահուէին յիմարք։ Ինչպէս հիմայ Սուրբ Համբարձման օրն է Ա. Փրկչի Հիւանդանոցին համար, այն ատեն ալ Որդոց Որոտման օրն էր Նարլ Գափնւի Հիւանդանոցին տարեկան այցելութեան օրն, յորում Ամիրայք նաւակներով կ'ենէին Ա. Յովհաննու եկեղեցւոյ նաւամատոյցը, մեծածախ ինձայք կը կազմէին, և հաստատութեան տարեկան բացը գոցելու համար հանգանակութիւն կ'ընէին իրենց մէջ։

Անգամ մը, այսպիսի այցելութեամբ մը, Պէզճեան Ս. պատարագին ներկայ կը գտնուէր Նարլ Գաբուի եկեղեցւոյն մէջ, երբ, ճիշդ նոյն միջոցին որ Ա. ու էք կեկեղեցւոյն մէջ, առ ճիշդ նուիրական բառերը կ'աբտասանուէին, անդիէն ը է քի նուիրական բառերը կը սոսկալի հայհոյութեանց աղթշուառ վեելագարի մը սոսկալի հայհոյութեանց եկեղեցակաղակները կը խեղդէին պատարագամատոյց եկեղեցակաղակները կը խեղդէին ամեն բարեպաշտ երկրպագուաց ուշադրունին ձայնն, և ամեն բարեպաշտ երկրպագուաց ուշադրութիւնը կը դարձունէին դէպի խեղճ, անբնակելի անկիւթիւնը կը դարձունէին դէպի խեղճ, անբնակելի անկիւթիւնը կը դարձունէին նըն, ուր շդթաներու և ֆալախաններու տակ կը հեծէին նըն, ուր շդթաներու և ֆալախաններու ա'յնպէս ազդեց Պէզճելագարք։ Այս սրբապղծութիւնը ա'յնպէս ազդեց Պէզճեանի ծիրերուն, այսպիսի սոսկամբ և արգահատութեամբ լցուց անոր սիրտն, որ պատարագն աւարտելուն պէս, կանչելով Ամիրաները, մեծանուն բարերարն ըստ պէս անհրաժեշտ է այլուր փոխազրել հիւանդներն ու յիմարները. նոր և աւելի անդորրաւէտ Հիւանդանոց մը շինելով։

Այսպէս, ուրիշ օր մ'ալ, բոլոր Ամիրաները ժողովի հրաւիրելով, անոնց կը պարզէ իր ծրագիրը, մայրաքաղաքին դէմ գտնուող իշխաններէն կղջիներէն միոյն մէջ շինելու համար Աղդ. Հիւանդանոցը, սղջպահիկ վայր մը

ըլլալուն համար: Սակայն, Սեղանսաւորաց Արհեստապետ ազդեցիկն կարապետ Ամիրայ Ազնաւորեան, իրաւամբ Դիտել կ'ուտայթէ «Հիմակ Ազգին կարող ժամանակն է, դրամ և ազգեցութիւն լիուլի ունինք, ու՝ ը որ ուղենք կրնանք Հիւանդանոց շինել, և ի հարկին մեր քսակէն մատակարարել բոլորովին: Բայց վաղը կարելի է որ Ազգին վիճակը դժուարանայ, և մատակարարութեան նեղութիւն քաշուի: Յայնժամ Հիւանդանոցին այնքան հեռի տեղ մը գտնուիլն, երթեւեկութեան ու փոխադրութեան դժուարութիւններ պատճառելով, կրնայ արգելք լինել բարւոք մատակարարութեան, և ժողովուրդն ալ, մի՛շտ իր աչաց առջեւ չունենալով Հիւանդանոցն, ինչպէս ունէր Նարլ Գաբուինը, կրնայ բաւական ողորմութիւն չընել »:

Այս խիստ իրաւացի խոհական խօսքերուն անսաց հեռատես երարեսիրտն Պէզճեան, ուստի որոշեց քաղաքէն դուրս, եէտի Գուլէի օդասուն մէկ վայրին մէջ ընդար, ձակ Հիւանդանոցի մը շինութեան ձեռարկել, որուն Ամիրանները համամիտ գտնուեցան, խոստացան օժանդակել:

Յարութիւն Ամիրայ Պէզճեան Փիշմիշեան Միքայէլ Ամիրայի միջոցաւ ընդարձակ պարտէզ մը ծախու առաւ, և Ստեփանոս Աղանի Պատրիարքի միջոցաւ կայսերական Հրովարտակն ալ ստանալով, շուրջ 4-000 կանգուն գետնի մը վրայ փայտաշէն ընդարձակ և հանգստաւէտ շէնքի մը կառուցման ձեռնարկեց: Ա. Փրկչեան Հիւանդանոցին ճարտարապետներն եղան կարապետ Ամիրայ Պալեան, և անոր քեռայրը՝ Յովհաննէս Ամիրայ Սերվերեան (*), իսկ շինութեան առօրեայ գործողութեանց հրսկին էր Եազըճը Պողոս աղա, (Մեծանուն Օտեան Գրիգոր

1.— Սերվէրեան իր ծախքով շինած է Գուլվուննուգի եկե, ուցին, եւ իւսկիւտարի ճեմարանին շինութեան ու մատակարարութեան մեծագոյն մասը: (Տես այս մասին մեր ՔննԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՅ Ա. ՀՏԲ. էջ 132)

է Քէնտիի հայրը, որ կը վայ՝ լէր բոլորին վստահութիւնը: Ազգ. Հիւանդանոցին շինութեան ծախսուած է 20.000 Օսմանեան հնչուն ոսկի, որուն մեծ մասը տուած է Պէզճեան Ամիրայ, իսկ մնացեալին մասնակցած են ս՛ղանաւոր Ամիրայք: Հիւանդանոցին մատուուը ամենէն առաջ լինցաւ, որ կոչուեցաւ Ս. Փ՛րկիջ, և որոշուեցաւ ամէն տարի, Քրիստոսի Համբարձման օրը տօնել այդ Հաստատութեան տարեղարձը, մեծ հանդիսութեամբ:

Նոյն միջոցին է որ Պոլսոյ մէջ ժանտախտ ծագած ըլլալով: Ազգ. Հիւանդանոցին քիչ հեռու, մերձ ի ծովն Մարմարա, շինուեցաւ Գաղլը Զեշմէի Ս. Յակոբայ Հիւանդանոցը, ինչպէս և մատուռ մը, յանուն Յակոբայ Մծրնայ Հայրապետին, որոնց ծախուց մեծ մասը գարձեալ Պէզճեան վճարեց, իսկ 10 հազար կանգուն հոգը, որուն վրայ շինուեցան այդ շէնքերը. նուիրեց արքունի վառդապետ Պողոս Պէյ Տատեան:

* * * Ամենուն համար մեծ հարց մէջ թէ Պէզճեան ու՞րկէ կը գտնէր այն մեծ գումարները, որոնք իշխանի մը վայել առատաձեռնութեամբ կը շոյլէր ազգողուտ ձեռնարկներու: Զար լեզուներ եղան, որ մինչև Սուլթանին ականջը հասցուցին թէ Պէզճեան ու՞րկէ կը շինէ այդքան բազմաթիւ եկեղեցիներ, դպրոցներ, հիւանդանոց, եւայլն. մի՛ գուցէ Տիւզեաններու նման շահագործէ արքունի փողերանոցը, քանի որ իր ստացած ոռճիկը հազիւ կը բաւէ հանգիստ կեանք մը ապրելու:

Սուլթան Մահմուտ թէկ անայլայլ վստահութիւն ունէր իր «Հաւատարիմ Սրթին» ին վրայ, բայց, անոր մասին իրեն հաղորդուած այս չարախիօսութենէն գրգըռուելով՝ գիշեր մը յանկարծ կ'երթայ եէնի Գարբու, Պէզճեանի տունը: Սուլթանը երբ ներս կը մտնէ գետնայարկի այն սենեակէն՝ ուր այդ պահուն կը ճաշէր Պէզճեան իրեններուն հետ, գետինը, մինտէր ի վրայ ծալլապա-

36

տիկ նստած: Պէզճեան, յանկարծակիի եկած, կ'ուզէ
ոտքի ելլել, ի յարգանս իր վեհապետին, սակայն, վեհ,
կայսրը կը հրամայէ իրար չանցնիլ, և նստիլ հանդարտ
շարունակել ճաշը, ըսելով թէ՛ ճաշ ի ժամ անակ տե-
ղէն ելլել պատշաճ չէ՛: Կայսրը խիստ կը յուզուի:
տեսնելով որ իր հանճարեղ «Արթին»ը պարզունակ սեն-
եակի մը մէջ, կլոր սէնիին շուրջ համեստօրէն ծնրադրած,
փայտէ դգալով լուրիս կ'ուտիչ, մինչզեռ ան կրնար ոս-
կի կամ արծաթ դգալով ճոխ և համագամ կերակուրներ
ճաշակել, ինչպէս կ'ընեն իր նախարարները:

Սուլթան Մահմուտ պալատ վերադառնալէն ետք իր
մօտ կանչելով Յարութիւն Ամիրան, անոր կը հարցնէ թէ
ի՞նչպէս կը շինէ այդքան եկեղեցիներ, զպրոցներ, քա-
նի որ իր ամսաթոշակը հաղիւ կը բաւէ ճոխ ապրուստ
մը հոգալու: Պէտք է այս կը պատասխանէ, «Ես զեղիսու-
թիւն չեմ ըներ, տունէս գործիս դործէս պալատ, և ան-
կէ ալ դա, ունեալ տուն կը վերադառնամ: Խաղամոլ չեմ,
իմ մեծագոյն զբաղումս ազօթքն է, եկեղեցին է: Ասկէ
զատ, Քու Բարձրագոյն Հրամանաւդ ինծի շնորհուած ար-
տօնութեամբ ՐՈՒԹԻՅԵ ԱԼԹԸՆԸ կը կտրեմ, և շահով
Հնդկաստան կը զրկեմ: Այս կարեոր շահս Հրեայ սեղա-
նաւոր մը ուզեց ձեռքէս խլել բայց իրեն ըսի թէ ատի-
կա ինծի շնորհուած է, դուն լահդ ուրիշ կողմ վնտուէ: Ես
կը կարծեմ, թէ այս է պատճառը ինծի դէմ եղած զըր-
պարտութեան»:

Սուլթան Մահմուտ կը յանդիմանէ ու կը պատժէ զբարարիչները, և Պէջմենի ալ կ'ըսէ,

„ Արթինս, պիտիյը վկար տէզաւ է քը քըն, Արթինս, դիտցածիդ պէս շարունակէ:

Ահա այսպէս, կրկին ի դորս զ սլք գ զգաւու թիւն Ամիրան Սուլթանին աչքէն ձգելու և զայն կորբատեան մատնելու չար խորհուրդը:

Հայ Աղքին գոյութեան հետ անմիաբանութիւնն ալ
ծնունդ առած է անոր մէջ: Սու լթան Մահմուտ Երկրոր-
դի շրջանին ալ երբ Հայերը Թուրքը Տէրութեան և ժո-
ղովուրդին առջեւ մեծ պատիւ և ազդեցութիւն ունեին,
Ամիրաներու միջն կար խուլ հակառակութիւն: Օսման-
եան մայրաքաղաքին մէջ, երկրին տնտեսութիւնը իրենց
ափին մէջ ունեցող այս Ամիրաները ճոխ ու փարթամ
կեանքով յղիացած կառավարութեան մօտ իրարու դէմ
կը դաւէին և զիրար կործանել կը ջանալին: Պէզճեան
էր որ իր հզօր ազդեցութեամբ միշտ կը հսկէր անոնց
վրայ: Անդամ մը, Պէզճեանի մօտ բարեկամներէն Փա-
փազեան ձանիկ Ամիրայի դէմ լարուած էին անոր ար-
հեստակից սեղանաւորները, և զայն փացանել որոշած:
Պէզճեան այս բանն իմացաւ, բոլորն ալ հրաւիրեց փո-
ղերանոց: Նախ քաղցրութեամբ ջանաց համոզել զանոնք
որ ետ կենան իրենց չար խորհուրդէն: Բայց երբ տեսաւ
որ անոնք անդրդուելի կը մնան, ծունկի եկաւ, և անեղ
զայրոյթով լցցուն ձայնով մը գոռաց անոնց երեսին,
Դուք ի՞նչ կը կարծէք զձեզ, ահա ձանիկը ես ես,


ի՞նչ որ կընաք ընել՝ ըրէք, որ տեսնեմ . . . :

Ասոր վրայ բոլորը սարւ
Պէտքեան զիրենք հաշտեցնէ.

* * 1852 Մարտ 12 23 ին վախճանեցաւ արքունի պատմական ՏԱՐԵԱՆ ՍԻՄԵՈՆ Ամերայ և փառաւոր

Կարգ մը օտարականներ, կաշառքի ուժով ջանացին
ձեռք ձգելարքունական այս երկու կարևոր պաշտօնները

սակայն, Պէզճեանի արթնամտութեան շնորհիւ անոնց բոլոր ջանքերը ապարդիւն մնացին, վասնդի, Պէզճեան առաջին առթիւ իսկ Սուլթանին ներկայացուց հանգուցեալ վառողապետին զաւակը ՊօՂՈՍ, և անոր հօրեղբայր ՅՈՎՃԱՆՆԵՍ ՏԱՏԵԱՆՆԵՐԸ, և խնդրեց ն, Վեհափառութենէն, որ իր հանգուցեալ հաւատարիմ Սիմէռն ծառային վառողապետութեան պաշտօնը անոր զաւկին և եղբօր Իանձնելու շնորհն ընէ:



ՅՈՎՃ, ՊէՅ ՏԱՏԵԱՆ

ԿԱՐ. ԱՄԻՒՐԱՅ ՊԱԼԵԱՆ

Հայասէր Սուլթանը մասնաւոր հրովարտակով նոյն օրն իոկ, Պողոսը՝ Ա.յ.՝ Սթէֆանոյի, և Յովհաննէմն ալ Ազատլըի վառողարանին Վառողապետ կարգելով, անոնց ՊէՅՈՒԹԵԱՆ աստիճան շնորհեց:

Ուրիշ օր մ'ալ, Գրիգոր Ամիրայի որդին՝ ԿԱՐԱՊԵՏ Պալեանը ներկայացուց Սուլթանին: և յաջողեցաւ մաս: նաւոր հրովարտակով Արքունի ձարտարապետ կարգել տալ դայն, անոր օգնական տալով անոր քեռայր՝ ՅՈՎՃ. ՍԵՐՎէՐԵԱՆԸ որ ազգասէր և կրթասէր անձ մըն էր:

Այս յաջողութիւնները մ'եծ ուրախութիւն պատծառեցին թէ՛ Տատեան և Պալեան գերդաստաններուն, և թէ

ընդհանուր չայ Ազգին, որովհետեւ, այս երկու գերդաստանները, շնորհիւ իրենց բարձր դիրքին, օգտակար ծառայութիւններ կը մատուցանէին Ազգին:

ՊէՅՃԵԱՆԻ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՄԱՀԼ օօօ—օօօ—օօօ

Չափաղանց աշխատութենէ և մտքի ու սրտի յոգնութենէ տկարացաւ մեծանուն Բարերարը: Արդէն Ծերութիւնը չոքածէր, երբ ենթակայ եղաւնաև անդարմանելի հիւանդութեան մը, Զրգողութեան (Սըսգա. Հիտրոբիզի): Զայն դարմանելու համար թափուած բժշկական բոլոր ջանքերը ապարդիւն մնացին: Սաւլթան Մահմուտ խիստ տրամեցաւ իր սիրելի և հաւատարիմ Արթիւնին այս հիւանդութեան վրայ, և իր անձնական բժիշկները դրկեց զայն դարմանելու համար, բայց անօդուտ:

Բժիշկները յանձնաբարեցին ՊէՅՃեանի Պրուսայի տաք ջերմուկներն երթալ, գուցէ այս օդափոխութենէն օգուտ մը կրնայ քաղել, ըսելով:

Յարութիւն Ամիրայ կայս, պալատ գնաց, բժշկաց խորհուրդը յայտնելու Սուլթանին: Սուլթանը մեծ պատիւներ շուայլեց ՊէՅՃեանի, և արտօնեց զինքը երթալու Պրուսա: Կայսեր հրամանաւ Բ. Դոնէն հրահանգ տրուեցաւ Պրուսայի կուսակալին ու իշխանութեանց, որ մեծ յարգանօք և իշխանավայել պատիւներս ընդունին զայն:

Յարութիւն Ամիրայ, իր հետ առնելով Տ. Գալուստ Քահանան, Տօքթ. Նիքոլաքին և սպասաւորները, նստաւ նաւ, գնաց Եալովա, և անկէ Պրուսա, մեծ պատիւներու առարկայ դառնալով: Իշխանութեանց կողմէ, Զէքիր կէ ըսուած տեղը, գեղեցիկ տուն մը տրամադրուեցաւ իրեն:

Հանիմը օր հանգուտանալէ յետոյ Յարութիւն Ամիրայ փափաքեցաւ այցելել Հայոց եկեղեցին: Նոյն ատեն

Կուսակալ Փաշան իմանալով այս պարագան, իսկոյն իր փոխանորդը՝ ըկելով ինդրեց Ամիրայէն՝ որ բարեհաճի իր ապարանքը հրամմել, սուրճ կամ օշարակ մըխմելու համար: Յարութիւն Ամիրայ հաճութեամբ ընդունեց այս հրաւէրը, պայմանաւ որ վարի յարկը նստին, քանի որ տկար ըլլալով չի կրնար վեր ելլել: Պէզճեան Ամիրայ փառաւոր գահաւորակի մը մէջ նստած մեծ հանդիսիւ մնցաւ փողոցներէն, կուրծքին վրայ կրելով թասվի իրը Հիւմայսւն բարձր պատուանշանը: Խուռներամ բազմութիւն մը հաւաքուած էր ճամբուն երկու կողմք: այր կին տղայ, տեսնելու համար Սուլթանին սիրելին եղաղ Հայազգի այս բարձր և համբաւաւոր պաշտօնատարը:

Կուսակալը ապարանքին դռնէն ընդունեց իր մեծանուն հիւրը, առաջնորդեց զայն գեղեցիկ պարտէզին մէջ կահաւորուած շատրուանը բազմեցուց, և ինք, ի յարգանո իր հիւրին ոտքի վրայ մնաց միշտ: Վերադարձին Պէզճեան այցելեց Հայոց ժամը, ուր աղօթեց, յետոյ ելաւ Առաջնորդարան, և Յարութիւն Եպիսկոպոսի ու զիաւոր ազգայնոց կողմէ պատուասիրուեցաւ, յետոյ կրկին դարձաւ իր տունը:

Պէզճեան քսան օրի չափ մնաց Պրուսայի մէջ. և ըրաւ բազմաթիւ բարիքներ տեղույն աղքատ ժողովուրդին ու ազգ: հաստատութեանց, ու նոյն պատուով վերադարձաւ մայրաքաղաք, առանց օգուտ մը քաղած ըլլալու այս օդափոխութենէն:

Վեհափառ Սուլթանը լսելով որ Յարութիւն օդափոխութենէ դարձած է, յաջորդ գիշեր իր հետ առաւ սենեկապետ Ալի Ռիզա և Մեհմէտ Ալի պէյերը, կայս. նաւակով Ենի Գարու Պէզճեանի Եալըն քնաց, իր հաւատարիմ Արթինին որպիսութիւնը հարցնելու համար:

Երբ Սուլթանը տան նաւամատոյցը ելաւ, և զուռը բաղխելով բանալ տուաւ, պատուիրեց որ հիւանդին իմաց

չտան իր գալը. որպէսզի անկողնէն ելլելով անհանգիստ չըլլայ: Սակայն, սպասաւորք արդէն լուր տուած ըլլայով, Պէզճեան ելաւ անկողնէն, և սենեակին դռնէն դիմաւորեց իր վեհ. Տէրը:

Սուլթանը փափկութեամբ հրամայեց Պէզճեանի որ անկողին մտնէ, և ինք աթսոի մը վրայ անոր դէմ նըստաւ, ու որպիսութիւնը հարցուց:

Մարդասէր կայսրը մէկ ժամի չափ հիւանդին մօտ մնալով յուսաղրեց ու մխիթարեց զայն :

Նախարարները երբ իմացան թէ Սուլթանը այցելած է Պէզճեանի իրենք ևս փութացին այցելութիւնով մխիթարու հիւանդը, որ օրէ օր կը քայքայուէր ու դէպի մահ կը դիմէր:

Վեհափառ կայսրը խիստ տխրած էր իր ծառային վիճակին վրայ, և սմէն օր քարտուղարը կը զրկէր և անոր որպիսութիւնը կը հարցնէր: Քանիմը անգամ պալատի նուազախումբը զրկեց զայն զրօսցնելու համար: Ուրիշ օր մը դարձեալ ինք գնաց Պէզճեանի այցելել, սակայն զայն տունը չգտաւ, որովհետև Պէզճեան փոխադրուած էր Փիշմիշեան Յովհաննէս աղայի տունը՝ բժիշկ հերս խորհրդով:

Պէզճեան կզգար թէ գեանքը այլևս իրմէ խուսափելու վրա: Է, ամէն բանէ յուսահատեցաւ, ու ինքինքը նուիրեց աղօթքի, պատրաստուելով մահուան:

Պէզճեան ինդրեց կայսրէն, որ իր տեղ փողերանոցին տեսուչ կարգէ Տիհօնեան ՅԱԿՈԲ ԶԵԼԷՊԻՆ: Կայսրը չը մերժեց այս ինդրանքը, և մասնաւոր Հրովարտակով մը կրկին փողերանոցին տեսուչ կարգեց Յակոբ ԶԵԼԷՊԻՆ, անցեալ ներելով:

Աղք. Հիւանդանոցին շինութիւնը աւարտած էր և պաշտօնէութիւն ալ ընտրուած, սակայն Հիմնադիր Բարերարին ապաքինման կ'սպասէին անոր հանդիսաւոր բարերարին ապաքինման կ'սպասէին անոր հանդիսաւոր բա-

ցումը կատարելու համար: Յր. Ամիրայ, որնախապէս կը հսկէր Հիւանդանոցին շինութեան, տարիէ մը իվեր ան կողնոյ ծառայելուն պատճառաւ չէր կրնար դուրս ելլել:

Տեսնելով որ, հիւանդին վիճա կը օր աւուր կը ծանրանայ, Տիւզեան Յակոր Զելէպի և Պօղոս աղա Օտեան Հիւանդանոցին բանալիները տարին յանձնեցին տարաբաղ Պէզճեանի, որ քանիմը օր վերջ. 1854 Յվր, 5-14ին իր հոգին աւանդեց, առանց տեսնել և վայելելու իր գուրգուրանքին առարկայ եղող Ազգիս Գթութեան Տունին հանդիսաւոր բացումը:

Ոչ միայն ամբողջ Հայ Ազգը ողբաց այս դառն կորաւառ, այլ և համայն Օսմանցիները սդացին զայն:

Յակոր Զելէպի Տիւզ, Թասվիրը Հիւմայուն և ուրիշ պատուանշանները անձամբ տարաւ Սուլթանին առջև դրաւ, յայտնել ուզելով Պէզճեանի մահը: Կայսրը խիստ ցաւեցաւ և աւազեց իր հառատարիմ ծառային կորուստը: Սուլթանը հարյեց որ յուղարկաւորութիւնը խիստ մեծա շուք կատարուի, մարմինն ալ իր պալատի նաւամատոյ ցէն նաւ դնեն որպէսզի վերջին տեսութիւնը ընէ: յետոյ տանին թաղել զայն Մայր Եկեղեցին, ինչպէս որ խընդ րած էր Պէզճեան և ինք շնորհած (1)

(1).— Յարութիւն Ամիրայ ամեն տռտու անպատճառ Սուլթանին մօտ կ'երթար, եւ անոր հետ չ պ ու ք կը քաշէր: Օր մը, Ամիրան Նսրաշէն Մայր Եկեղեցւոյ երգեցողութիւններուն, իբրեւ դպրապետ. մասնակցելով, ուշ գնաց պալատ: Սուլթանը կը հարցնէ,— ԱՌթին, ինչո՞ւ ուշ մնացիր:

Պէզճեան կ'ըսէ, — Եկեղեցին էի:

Սուլթ. — ՔիլիՍէ: ՔԱԼԱՍԻՆ:

ՖէրՄԱՆ Էֆէնտիլ, կը խնդրէ Պէզճեան :

Սուլթանը կը ժպտի եւ կ'ըսէ, — Արթի՞նս, նորէ՞ն շահեցար: Ու կ'ստորագրէ ՖէրՄԱՆԸ, որով իրաւունք կ'ուտար թաղուելու Մայր Եկեղեցւոյ մէջ:

Ահա այս յուղարկաւորութեան նկարագրութիւնը, Ստ. Փափազի գիրքէն քագուած:


Տիւզեան եկաւ եւ Սուլթանին կամքն իմացուց չայ իշխանաւորաց: Թաղման կարգը կատարուեցաւ. մարմինը դագաղի մէջ դրուեցաւ. որուն առջեւէն կ'երթային Ստեփաննոս Պատրիարք, կարապետ եւ Աստուածատսւր Արքեպիսկոպունք. երկու վարդապետք, երկու քահանայք, առանց շուրջառի. ետեւէն Յակոբ չէլէպի. Ճանիկ եւ երկանեան Յարութիւն ամիրայք, եւ դագաղին երկու կողմէն ալ հանգստցեալին վեց սպասաւորները:

Նաւամատոյցը տարռւեցաւ դագաղը. եւ առանց երգի նաւ դրուեցաւ. դագաղին երկու կողմը երկու քահանայք, աւագերէց Մայր Եկեղեցւոյ Տէր Առաքէլ, եւ Օրթագիւղի Տէր Գալուստ ծունկի նստան: Թիտվարները ծանր ծանր քաշելով նաւակը. արքունի պալատին ծովեզերքին քովէն. յետոյ ընթացքը ուղղեցին դէպի Պալիս. եւ Սուլթանն իր սենեակէն կը դիտէր դագաղակիր նաւակը եւ բազմաթիւ յուղարկաւուներուն եւ ի աես Եկողներուն նաւակաց բազմութիւնը:

Մարմինը Եէնի Գարու իր տունը տարռւեցաւ. ուր բոլոր հոգեւորականաց դասը պատրաստ կըսպասէր: Չոնկէ Խափօր կազմուեցաւ. արքունական Հրովարտակն առջեւէն բարձրացուցած կը տանէր հանգուցելոյն ովասաւորը Լէմննեան Ստեփան: Կւ ո՞վ կընայ Խուել այն անհամար եւ խուռն բազմութիւնը. որ Եէնի Գարույէն մինչեւ Մայր Եկեղեցին լցուած էին. Հայ, Յոյն. Եւրոպացի եւ այլազգի, արք եւ ւանայք: Թափօրը Մայր Եկեղեցւոյն մերձենսալուն պէս, Յունաց Եկեղեցականներէն երկու Մետրապօլիտ եւ Պատր. Փոխանորդը զգեստաւորուած եւ մոմեղէններով ընդառաջ Եկան աղօթելով: Այսպէս մտան Մայր Եկեղեցին, ուր կարապետ Արքեպ. ըստ սովորութեան բացաւ իր բերանը, եւ ըստանչ ելի ու սրտաշարժ դանբանա ան մը սուաւէ արտասուալից աչօք, եւ միանգամայն բոլոր բազմութիւնը յարտասուս շարժելով. բայց ի Վերջոյ նկատելով որ բազմութեան ձախնէ իր ձախնը լսելի ընել աղիարելի պիտի ըլլայ, վերջա,

ցուց: Թաղման գարգը կստարեցին, եւ Ս. Յարութեան տաճարին մէջ պատրաստուած գերեզմանին մէջ դրին Պէզ-նեանի մարմինը՝ անոր եր, ու սպասաւորները թէլւի Յարութիւն եւ Գարյեան չովկչիք: Ս.յսպէս վերջացաւ Պէզնեան մարմնոյն յուղարկաւորութեան հանդէսը խիսա փառաւոր եւ Նմանը չաեմնուած Կերպով:

Ահա այսպէս վերջացաւ կեանքը ԺԹ. Դարու ՀԱՅ
ՄԵԾԱՏՈՒՆԻՆ, որ իրաւամբ կ'ոչուեցաւ Ա.ԶԳԱՅԻՆ ԻՆ
Ա.Ն ԶՈՒԿԱԿԱՆ ԲԱՐ ԲԱՐԵՐ Ա.Բ. ԱՐՈՒՆԻՆ ԱՆՈՒՆԻՆ
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՐԱՑՆԵՐԻ ՄԵՐ ԽԱՀ ՊԻՏԻ ՄՆԱՅ
ՅԱԼԻՏԵԱՆ: ՀԱՅ-ԱՅՍԱԿԱՑՈՒ ՀԱՅ-ԱՅՍԱԿԱՑՈՒ



ԼՈՅՎ ՏԵՇԱԿԻ

Տամնելիներորդ Դարէն մինչեւ մեր օրերու
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԸՆԴԱՐՁԱԿ ԵՒ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԳ

Ք Ն Ն Ա Կ Ա Ն Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն Հ Ա Յ Ո Յ
ԱՌԱՋԻՆ ՀԱՏՈՐ

Կը պարունակէ Խսրայէլ Օրիի, Դաւիթ Պէկի, Դա-
րապաղի Մելիքներուն, Յովսէփ Էմինի, Խնչպէս և Յոկ'-
սէփ Արդութեանց Արքեպիսկոպոսի ազատագրական մեծ
պայքարներն ու ծրագիրները՝ իբրեւ նախամ ու տ:

Բաւական ընդարձակ այս նախամուտէն յետոյ կը
սկսի 19րդ Դարու Հայոց Պատմութեան, բովանդակելով
1860 թ., մինչև 1865 թուականը տեղի ունեցող Ազգա-
յին առար շարժումները, ն. Աշտարակեցիի գործունէու-
թիւնը, Արարատեան անկախ Հայաստան»ի մը կազմու-
թեան ի նպաստ. Ամիրիսանեանի նոյն նպատակաւ ու-
նայած ջանքերը, Յունաց ապստամբութիւնը, Պէտքեան
և այլ Ամիրաներու ազգաշէն գործերը, Ռուսօֆուրք և
Սեփաստարօլի պատերազմները, Մատթէոս Պատրիարք-
կաթողիկոս, Ազգ. Սահմանադրութեան հոչակումը, Լի-
քանանի ինքնօրէնութիւնը, և ԶէՅթՈՒՆԻ ԱՆՑԵԱԼՆ ու
1862 ի մեծ Կյաղթական պատերազմը:

Հեղինակ՝ ԼեհՈՆ ՃԵՐԱՀԵԱՆ, գին 20 Փրանք:

Ամեն Հայու անհրաժեշտ այս գիրքը գնելու համար
դիմել հանխիկ գումարով հեղինակի հասցեին.

Léon Djérahian, 10 Rue de la Fare. Marseille

17323